

ԱՏՐՊԷՅՃԱՆԸ ԽԱԽՏԱԾ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ՉՈՐՍ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ



Համաձայն Լեոնային Ղաբաբաղի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան տարածած հաղորդագրութեան, Յունիս 16-ին՝ ժամը 10.10-ի սահմանային գծի արեւելեան ուղղութեամբ ծառայողական պարտականութիւնները կատարելու ժամանակ խիզախաբար զոհուած են Պաշտպանութեան Բանակի շարքային չորս զինծառայողներ եւ վիրաւորուած են չորս ծառայողներ:

Պաշտպանութեան Բանակի առաջապահ ուժերը հակառակորդին պատժելու ուղղութեամբ ձեռնարկած են համարժէք գործողութիւններ:

Հրադադարի օրէնքի խախտման դէպքեր արձանագրուած են նաեւ Յունիս 16-ի լոյս 17-ի գիշերը եւ օրուան ընթացքին: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զէնքերով եւ դիպուկահար հրացաններով գնդակոծած է Մեհաբի, Աշաղը Սէյիտասմետլի, Չեյլի լեռ, Եռսուֆ-ճանլու, Քենդեռլի եւ Թաղիպլի ուղղութիւններու մէջ տեղակայուած դարբաղեան դիրքապահներու յենակէտները:

Պաշտպանութեան Բանակի առաջապահ ստորաբաժանումներու պատասխան գործողութիւններէն ետք հակառակորդը լուծ է եւ ձգելով մէկ դիակ, զինամթերք եւ յետ քաշուած:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԴԵԿԱՎԱՐՆԵՐՈՒ ՀԵՏ

Պաշտօնական այցով Պերլին գտնուող Սերժ Սարգսեանի՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ երեքշաբթի օր համատեղ տրուած մամուլային ասուլիսին յաջորդած է, Հայաստանի նախագահի եւ Գերմանիոյ նախագահի պաշտօնակատար Յենա Բիոհն-գենի հետ հանդիպումը:



Անգելա Մերկել եւ Սերժ Սարգսեան

Քննարկուած են Հայ-գերմանական համագործակցութիւնը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու վերաբերող հարցեր: Կողմերը նշած են, որ Հայ-գերմանական յարաբերութիւնները կը զարգանան փոխըմբռնման եւ բարեկամութեան ոգիով եւ յառաջիկային կնքուելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցութեան խորացման լաւ հեռանկարներ կը բանան:

Նախագահները երկու ժողովուրդների միջեւ կապերու ամրապնդման գործի մէջ կարեւորած են գիտակրթական եւ մշակութային ոլորտներու մէջ համատեղ ծրագիրներու իրականացումը: խօսուած է նաեւ բարձր տեխնոլոգիաներու, զբօսաշրջութեան, էներգետիկայի, հանքարդիւնաբերութեան եւ ենթակառուցումներու բնագաւառներու մէջ համագործակցութեան հնարաւորութիւններու մասին:

Ս. ՓԵԹԵՐՍՊՈՒՐԿ. ՆԱԽԱԳԱՐՆԵՐՈՒ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԲԱՐՏԵՑԱԲ

Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսեանը Ռուսաստանի պաշտօնակից Տիմիթրի Մետվետեւի հետ Ս. Փեթերսպուրկի մէջ կայացած հանդիպման ժամանակ հաստատած են իրենց պատրաստակամութիւնը շարունակելու երկխօսութիւնը դարբաղեան խնդրի կարգաւորման Մատրիտեան սկզբունքներու համաձայնեցման ուղղութեամբ, հանդիպումէն յետոյ յայտարարած է Ռուսաստանի նախագահի մամուլ քարտուղար Նատալիա Տիմակովան:

«Կարգաւորման հիմնական սկզբունքներու՝ արձանագրուած շարք մը վիճելի կէտերու շուրջ կողմերու դիրքորոշումներու մերձեցման մասին ընդգծուած է», - Տիմակովայի խօսքերն է մէջբերած «ՌԻԱ-Նովոստի»-ն:

Շաբ. էջ 4

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԵՍ ՆԱԽԱԶԵՌՆՈՒԹԵԱՆ ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՆԳՆԵՑՈՒԵԼՈՒ, ԻՆՉ-ՈՐ ԾՐԱԳՈՒԱԾ Է, ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼՈՒ Է

«Զանգուածային միջոցառումները չեն կանգնեցուցելու, ինչ-որ ծրագրուած է, իրականացուելու է», - NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը՝ մեկնաբանելով Շառլ Ազնաւուրի հրապարակուած համերգ կազմակերպելու քաղաքապետարանի արգելքը: Նա սակայն նշեց, որ քաղաքապետարանը դեռեւս պաշտօնական պատասխան չի տուել: «Որեւէ պաշտօնական մերժում մեզ չի տրուել, ընդհակառակը, երբ 72 ժամ յետոյ՝ Զորեքշաբթի օրը գնացինք, իրենք ասացին, որ ամէն ինչ նորմալ է, պարզապէս իրենք պէտք է թաղապետարանի հետ պայմանաւորուեն տարածքը մաքրելու հարցով:



Շաբ. էջ 4

ՇՆՈՐՀԱԻՈՐԱԳԻՐ

Նորթրիք, 10 Յունիս, 2010

Մեծայարգ
Դոկտ. Զաւէն Մսրըլեան
Տնօրէն Հայ Աւետարանական Գոլէն,
Պէյրուք,

Սիրելի՛ բարեկամ,
Ուրախութեամբ տեղեկացայ թէ Լիբանանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով Ձեզի շնորհուած է Կրթական Պետական Շքանշան: Կը շնորհաւորեմ Ձեզ սրտանց:

Յիսուն տարիներու Ձեր բեղմնաւոր աշխատանքը արժանի է բարձրագոյն գնահատանքի: Դուք հանդիսացաք իմաստուն դիպուկար՝ ուսումնական եւ վարչական բացառիկ կարողութիւններով օժտուած: Եղաք ջերմեռանդ ջատագով մեր նոր սերունդի բարոյական եւ ազգային դաստիարակութեան:

Բոլորանուէր աշխատանքով Դուք հասցուցիք Հայ Աւետարանական Գոլէնը բարձր մակարդակի, ապահովելով անոր պատուաբեր վարկ եւ համբաւ:

Այս ուրախ առիթով հարկ է շնորհաւորել նաեւ Հայ Աւետարանական Համայնքի պատասխանատուները, որոնք գիտցան գնահատել Ձեր արժանիքները ըստ արժանւոյն:

Սրտագին բարեմաղթութիւններով եւ սիրալիր ողջոյններով՝

Երուանդ Պապայեան

ՀԱՅ ԴԻՅԱԶՈՒՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՈՍԿԻՆ

Պուլկարիայի մայրաքաղաքում աւարտուած ծանրամարտի աշխարհի առաջնութեան վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշայինները՝ +105 քաշային կարգում հանդէս եկող մարզիկները:

Շաբ. էջ 15



Հիմնում 1922-ին (Ֆրեզնո)
Established 1922 (in Fresno)

ՊԱՇՏՆԱԹԵՐԹ
ՄԻԱՑԵԱԼ ՆԱԸՆԱԳՆԵՐՈՒ ՈԱՄՎԱԿԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՐԵՎՍՏԵԱՆ ԶՐՁԱՆԻ
An ADL Publication

ՊԱՏԱՆԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ
Դոկտ. Մինաս Գոճայեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ
Սարգիս Յ. Մինասեան
Յակոբ Մարտիրոսեան
Հրայ Սեփեթճեան

ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Անտիա Բայրամեան

ԿԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄ
Տոքո. Ռաֆֆի Պալեան
Գեորգ Գրիգորեան
Կարո Գրիգորեան
Անդրանիկ Աֆարեան
Վիգեն Խաչատուրեան

Խմբագրություն
Հեռ. (626)296-2921
Հեռատիպ (626)296-2922

E- Mail: nor-or@sbcglobal.net

Դաւանելով ռամկավարական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի. հետեւաբար, հրապարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեան տեսակէտը: Կամքէ անկախ պատճառներով սպրդած վրիպակներու համար կ'ապաւինինք մեր աշխատակիցներուն եւ ընթերցողներուն ներողամտութեան:

Nor Or Weekly is published weekly, except two weeks in AUGUST
Nor Or Publishing Association, Inc.
1901 N. Allen Ave., Altadena, CA 91001

Annual Subscription rates:
As of June 1st, 2007

U.S.A.

2nd Class: West Coast \$75
2nd Class: East Coast \$85
1st Class: West Coast, East Coast \$120
Canada
Air Mail: \$130
All Other Countries
Air Mail: \$250

© 2009 Nor Or Weekly Periodical Mail Postage Paid at Altadena, CA. & Additional office,
USPS: 391-380 - ISSN: 0029-1161
POSTMASTER:
Send address changes to
Nor Or Publishing Association, Inc.

88-ԱՄԵԱԿ 1922-2010

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ» ԵՒ ՄԱՐՏԱՅՐԱՒԵՐՆԵՐ

Թուենք ոչ ամբողջական ցուցակը այն վիթխարի հարցերուն ու դժուարութիւններուն, զորս «Ժառանգեց» Նախագահ Պ. Օպամա. թրիլիոններու հասնող պարտք, Ուոլ Սթրիթի անկում, դրամատուներու եւ վարկատու հսկայ ընկերութիւններու գայթակղութիւն, General Motors-ի ճգնաժամ, տարբեր նահանգներու (ներառեալ յատկապէս Քալիֆորնիան) ամսավարկերու չորացում, 9 տոկոս գործազրկութիւն, մեծ ու փոքր բնութեան աղէտներ, Մեքսիքական Մոցի աննախընթաց քարիւղային աղէտ, ոչ մէկ յառաջխաղացում արաբ-իսրայէլեան (կամ պաղեստինա-իսրայէլեան) հարցի կարգաւորման մէջ եւ երկու խորացող պատերազմներ՝ Իրաք ու Աֆղանիստան:

Սովորական ամերիկացիին համար, որ շատ ժամանակ եւ սիրտն ալ չունի խորանալու «Ժառանգուած» կամ Օպամայի վզին փաթեթուած վիթխարի դժուարութեանց պատճառներու վերլուծման մէջ, կը տարուի մտածել թէ այս Նախագահը («սեւամորթ») չի կրնար եւ պիտի չկրնայ իր «հարիւրաւոր խոստումները» կատարել:

Արդար ըլլանք եւ մտնենք Նախագահի կօշիկին մէջ: Երեւի ո'չ մէկ երկիր այնքան ծանրակշիռ հարցեր ունի, որքան մեր երկիրը՝ ԱՄՆ:

Բայց անդին կան հսկայական ֆինանսական ուժի տէր հաստատութիւններ (դեղագործական, ռազմա-արդիւնաբերական, ապահովագրական եւ այլն), որոնց առատաձեռն «նուիրատուութիւններու» մասնակցութիւններու (մեր գիտցած պարզ հայերէնով՝ «փափախ»-կաշառքներ) եւ նպաստներու շնորհիւ շատ յաճախ կը յաջողին ազդել թէ՛ Քոնկրէսի եւ թէ՛ Սպիտակ Տան վրայ:

Նախագահ Պ. Օպամա, կը կարծեն իր հակառակորդները, ինչպէս է իր խոստումներու թակարդը, բայց այդպէս չերեւար: Նախագահը, եթէ մէկ կողմէ կ'աշխատի ոսկէ միջինը գտնել, միւս կողմէ կը ցուցաբերէ սառնասրտութիւն, հարցերը չի խճճեր, եւ համբերութեամբ կը փորձէ հասնիլ ԱՄՆ-ի աշխատաւոր ու ազնիւ քաղաքացիներու մտքին, սրտին ու հոգիին:

Բարոյական եւ գեղագիտական (ethics) նրբութիւն մը կայ, զոր ոտնակոխ կը փորձեն ընել իր հակառակորդները, որպէսզի նեղը մատնելով զինք՝ առաւելագոյնս կորզեն իրենց համար: Օրինակ, մամուլի մէջ վերջերս հնչեց այն միտքը, թէ Պ. Օպամա ժամանակին չգնաց Մեքսիքական Մոցի աղիտեալ շրջանները, մինչեւ նախագահը երեք անգամ այցելեց եւ պարտադրեց իր վարչութեան, որ մինչեւ յատակը երթան այս աղէտի պատճառներուն, մտածեն վնասուց հատուցման ամբողջական ծրագրի մը մասին, պատասխանատուութեան կանչունին բարձիթողի ձգած գործադիր ղեկավարները եւ, ի վերջոյ, մտածուի ուժանիւթի աւելի ապահով աղբիւրներու մասին:

Շատ հեշտ է դիմացինը քննադատելը, մանաւանդ եթէ ան հակառակորդ կամ մրցակից խումբի կը պատկանի: Հասարակ ժողովուրդը աչք ունի եւ մեզի պէս կը գոչէ. «Ձեզ ալ տեսանք, երբ դուք էիք իշխանութեան գլխին»: Մենք կ'աւելցնենք ըսելով.

- Ձեր գրպանները առաջնային են, թէ՛ աշխատաւոր, ճգնող ու պայքարող ամերիկացի ազնիւ ժողովուրդին համընդհանուր բարօրութիւնը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ» ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ ՄԻԱԿ Ե

ԴՈԿՏ. ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ



Դոկտ. Արամայիս Միրզախանեան ցեղասպանութիւն արտայայտութիւնը լիակատար անիմաստ:

ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ, ԿՈԶԵՄ ԱՊՐՈՂԱՑ...

Պարոյր Սեւակ

Շուրջ մէկ դար առաջ կատարուած պատմական իրողութիւնը շարունակուած է մեկնաբանուել սխալ դարձուածքներով: Միայն ու վրիպումները կատարուած են ոչ միայն այլոց կողմից, այլ շատ յաճախ հայերի կողմից՝ պատմաբանների, Հայաստանի պետական անձնաւորութիւնների, հոգեւոր առաջնորդների, հեռուստատեսութեամբ, թերթերով եւ վերջապէս պարզ ժողովրդի կողմից: 95 տարի յետոյ փորձենք գտնել այն ճշգրիտ մեկնաբանումն ու սահմանումը, որը անսխալ կը բնորոշի պատմական անժխտելի իրողութիւնը:

1. Հայոց աշխարհ, հայոց լեզու, հայոց լեռներ, այո, այս բոլորը հայոց են եղել հազարամեակներ շարունակ ու լինելու են հայոց այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյատեւելու է հայ ժողովուրդը:
2. «Հայոց ցեղասպանութիւն» հայ ժողովրդին չի պատկանել: Հայկական ցեղասպանութիւն չկայ, հայերի ցեղասպանութիւն դարձուածքը սխալ է, իսկ Հայաստանի

պատմական փաստը յոյժ կարեւոր է:

6. Մեր գրականութեան մէջ համարեա շարունակաբար կրկնուած է՝ «հայերի ցեղասպանութիւնը թուրքիայում» սխալ արտայայտութիւնը: Այս սխալը կրկնուած են օտարները: Այն սխալ տպաւորութիւնն է առաջանում, թէ հայերը եղել են մի կրօնական փոքրամասնութիւն թուրքիայում, որ իսլամական անհանդուրժողականութեան հետեւանքով սպանուել են:
7. ՀԱՅՈՑ ԴԷՄ ԳՈՐԾԱԴՐՈՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ծրագրուած իրագործուել է Օսմանեան կայսրութիւնում, որի կազմի մէջ էր Հայաստանի Արեւմտեան հատուածը: Իրաւաբանական ճշգրիտ արտայայտութիւնը հետեւեալն է.

Հայերը ցեղասպանութեան են ենթարկուել իրենց երկրում՝ Արեւմտեան Հայաստանում Օսմանեան կայսրութեան ծրագրուած միջոցներով: Այս ճշգրիտ մեկնաբանութեանը հետեւում է, որ ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի Արեւմտեան մասը ու նրա շուրջ երեք միլիոն բնակչութիւնն ու մշակոյթը, ուստի Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդող թուրքիայի Հանրապետութիւնը (1923 թ.) պարտաւոր է փոխհատուցում կատարելու Հայաստանի Հանրապետութեանն ու սփիւռքին:

Շուէդիա, Սթոքհոլմ

ՄԻՇՏ Ի ԶԵՌԻՆ ՈՒՆԵՆԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԵՐՏՈՒԱԾ ԵՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԹՂԹԱԾՐԱՐԸ

ՍԱՐԳԻՍ 3. ՄԻՆԱՍԵԱՆ

Պահ մը մեր աչքին առջև ունենանք Հայաստանի եւ Արցախի քարտէսները: Հայաստան (11500 քառ. մղոն) – Լեռնային Ղարաբաղ (1740 քառ. մղոն) միացեալ տարածութիւնը 13240 քառ. մղոն է: Միացեալ այս երկու հողամասերը կը կազմեն տպաւորիչ զանգուած մը: Եթէ նոյնիսկ առիթը կամ կարելիութիւնը չընծայուի անոնց օրինական կամ պաշտօնական միացման, իրարու անմիջականօրէն սահմանակից հայկական երկու անկախ երկիրներու միասնական ճակատը նկատառութեան արժանի հողատարածութիւն մը կը կազմէ Հարաւային Կովկասի մէջ, մանաւանդ յաջս Վրաստանի եւ Ատրպէյճանի իրենց հարեւաններուն:

Հայ ժողովուրդին եւ յատկապէս Հայաստանի Հանրապետութեան համար առաջնային նախապատուութիւն ներկայացնող նպատակակէտը պիտի ըլլայ ամէն գնով պահպանել Արցախի անկախութիւնը իր կենսական սահմաններով: Գիտենք, որ մէկ կողմէ Ատրպէյճանը անընդհատ ռազմական յայտարարութիւններ կ'ընէ Լեռնային Ղարաբաղի վերադարձին եւ ենթակալութեան համար, անմիջական զօրակցութիւնը վայելելով Թրքական Հանրապետութեան: Միւս կողմէ, Մինսքի Երբեակի իմբակին անդամները, միացեալ եւ առանձին նախաձեռնութիւններով ու բանակցութիւններով, մնայուն ճնշումի տակ կը պահեն կողմերը, ակնկալելով փոխադարձ գիշումներ ի նպաստ Ատրպէյճանի, վերջնական զինադուլի մը կնքումին համար:

Վերոյիշեալ բոլոր ճնշումները դիմադրուելու համար, Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախը սերտուած, օրն ի րուն պատրաստ վիճակի մէջ պահելու են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, նկատի ունենալով հետեւեալ հիմնական տուեալները:–

1. Վաղ ժամանակներէ ի վեր Արցախը անքակտելի մասը կազմած է Հայաստանի, «Առանշահիկ» հարստութեան օրերէն: Անիկա ճանջցուած է նաեւ իբր Միւնիք, եւ եղած է Մեծ Հայքի տասներորդ նահանգը՝ 12 գաւառներով, ու կը յիշատակուի նաեւ Երուանդունիներու թագաւորութեան ատեն (Ք.ա. VI-II դար):

X դարէն ետք, միջնադարուն, Արցախ անուանակոչումին կը յաջորդէ «Խաչէն»ը: Իսկ XV դարէն սկսեալ, անիկա կը փոխարինուի «Ղարաբաղ»ով, որ XVII դարուն կը դառնայ հայ ազատակազրական պայքարի օրրանը, ուր կը տիրապետեն իսլամայի Մելիքութիւնները:

Անոր դարերու գոյատեւման եւ անկախութեան պայքարը Յուլիս 1918-ին յանգեցաւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար իշխանութեան խորհրդարանով, Ազգային խորհուրդով ու կառավարութիւնով: Օգոստոս 1919-ին անիկա յայտարարեց խորհրդային Հայաստանին իր միացումը, որ մինչեւ իսկ պաշտօնական ճանաչում ստացաւ Նոյեմբեր 30, 1920-ին խորհրդայինացած Ատրպէյճանի կողմէ: Դժբախտաբար, սակայն, Յուլիս 5, 1921-ին, Սթալինի նախաձեռնութեամբ, ապօրինի կերպով կցուեցաւ Ատրպէյճանի Սովետ Հանրապետութեան: 1923, Յուլիս 7-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակուեցաւ ինքնավար Մարզ: Յուլիս 23-ին, խորհրդային Հայաստանի Յեղափոխական Կոմիտէն, Լաչինի եւ Քելպաճարի շրջաններուն մէջ հռչակեց «Կարմիր Քիւրտիստան»ի (1924–29) գոյառումը, Ղարաբաղը մասնահատելու եւ անջատելու նպատակով Հայաստանէն: 1930-ին, թէեւ ջնջուեցան «Քիւրտիստան»ի վերոյիշեալ ինքնավար շրջանները, սակայն արուեստական այդ պատուարները պահուեցան Սովետական Միութեան 1936-ի սթալինեան նոր սահմանադրութեամբ:

2. Արցախի անկախութեան յաջորդ հանգրուանը կը սկսի 1988 Յունուարին, Ղարաբաղեան 16 հոգիները պատուիրակութեամբ դէպի Մոսկուա, 100,000 ստորագրութիւններով, իսկ Փետրուարին ալ կազմակերպուած ցոյցերով Ստեփանակերտի եւ Երեւանի մէջ: 1989 Դեկտեմբերին երկու երկիրներու գերագոյն եւ ազգային խորհուրդները պաշտօնապէս կը պահանջեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի միացումը Հայաստանին:

3. Խորհրդային Միութեան սահմանադրութեան Ազգերու Ազատ Ինքնորոշման սկզբունքին հիմամբ, Հայաստանի կառավարութեան որոշումով, 1990 Փետրուար 13-ին անօրինական ու չեղեալ կը նկատուի Սթալինեան Յուլիս 5, 1921-ի կարգադրութիւնը:

Դեկտեմբեր 10, 1991-ին, Լ. Ղարաբաղի մէջ կազմակերպուած հանրաքուէի հիման վրայ վերահաստատուեցաւ Նակորնո-Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Դեկտեմբեր 28, 1991-ին տեղի ունեցան երեսփոխանական ընտրութիւններ: Նորընտիր խորհրդարանը Սեպտեմբեր 20, 1922-ին ՄԱԿ-ին եւ Անկախ Երկիրներու Դաշնակցութեան դիմեց նորաստեղծ Լ. Ղարաբաղի պետութեան ճանաչման համար: 1994 Դեկտեմբերին Արցախ ընտրեց իր նախագահը:

4. Արցախի ինքնապաշտպանութեան պատերազմը (1988–1994) Ատրպէյճանի դէմ աւարտեցաւ հայերու փայլուն յաղթանակով, de facto եւ de jure ամրապնդելով իր անկախութիւնը, որ օրինաւոր բոլոր պայմանները յարգելով, կը գոյատեւէ 1994 Մայիս 12-ին կնքուած զինադուլէն ի վեր, առանց սակայն արժանանալու համաշխարհային ճանաչումի:

5. Քելպաճարը եթէ ստիպուիմք վերադարձնել, Լաչինի միջանցքէն մինչեւ Վարդենիսի կամ Գեղարքունեաց շրջան (Սեւանայ Լիճի Հարաւ-Արեւելքը), Արեւելեան Հայաստանի կեդրոնական մասի երկայնքին, խոր ու լայնատարած սէպ մը պիտի խրի Լեռնային Ղարաբաղի կողմին,

Արցախը դարձնելով յոյժ խոցելի նոր ինքնապաշտպանութեան մը պարագային: Հետեւաբար, Շուշիի ու Քելպաճարի շրջանները սակարկելի ըլլալու չեն:

6. Հողային ամբողջականութեան կամ սահմաններու անձեռնմխելիութեան սկզբունքին հիման վրայ, Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի կազմին մէջ պահելու պահանջը ոչ մէկ իրաւական հիմք ունի, ո՛չ պատմական եւ ո՛չ ալ սահմանադրական տեսակետներով: Անիկա եղած է զաւթուած ու պարտադրուած միջոցառում մը, որ մեր օրերուն կը փորձուի վերականգնել: Ատրպէյճանի քարիւղային ու կազային հարստութիւնն ու մեծ երկիրներու քաղաքական ու տնտեսական շահերը մնայուն ճնշումներ կը բանեցնեն Հայաստանի վրայ, որպէսզի տեղի տայ եւ հիմնական գիշումներ կատարէ:

7. ՄԱԿ-ին կողմէ երիթրիոյ ու Գոսսվոյի շնորհուած անկախութիւնները լաւագոյն նախընթացներ են: Վերոյիշեալ երկու երկիրներուն ալ հողատարածութիւնները պատմական եւ իրաւական հիմունքներ չեն ունեցած նման օրինավիճակ ձեռք ձգելու համար: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղին անկախութեան ճանաչում տալու պատճառաբանութիւնները ունին շատ աւելի հիմնական տուեալներ, որոնք աւարկութիւն չեն վերցնել:

8. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքը Հարաւային Կովկասի մէջ ռազմագիտական բացառիկ առաւելութիւններ կը ներկայացնէ Ռուսաստանի համար: Պատահականութեան արդիւնք է որ ռուսական զօրքերը ամբօրէն տեղեկացուած են Հայաստանի մէջ, պահպանելու Ռուսական Դաշնութեան շահերը, մանաւանդ որ Հայաստանի տնտեսական աղբիւրները եւս կը գտնուին ռուսական անմիջական հակադէմ տակ: 1994-էն ի վեր գոյատեւող այս դրութիւնը, իր բոլոր անպատեհութիւններով, ֆիզիքական ապահովութիւն է Հայաստանի համար:

Հայկական կառավարութիւնը գործադրելու է համապատասխան աշխոյժ դիւանագիտութիւն, սիրաշահելով հիմնականօրէն Ռուսիոյ, ու լրացուցիչ կերպով՝ Իրանի, եւ ինչու չէ նաեւ Վրաստանի բարեացակամ կեցուածքները, ամէն գնով պահպանելու համար ոչ միայն իր շահերը, այլ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, կամ անոր միացումը Հայաստանին, կենսական լարուածութիւններով, նուազագոյնը՝ Շուշի-Լաչինով ու Քելպաճարով:

Ծաւալելու է պատմական տուեալներու առատ լրատուութիւն ու գրականութիւն, նախ հերքելով ատրպէյճանական բոլոր տեսակետները ու լուրերը հակափաստերով ու ճշդումներով, հայթայթելով հիմնաւորուած լուսաբանութիւններ հայկական թէզին շուրջ:

9. Լեռնային Ղարաբաղը անկախութեան տիրացաւ Ազգերու Ինքնորոշման միջազգային սկզբունքին հիման վրայ: Մինսքի Յանձնախումբին Պոստսովետի գազաթի ժողովը Դեկտեմբեր 1994-ին Նակորնո-Ղարաբաղը ճանչցաւ իբրեւ հակամարտութեան կողմ: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղը այսուհետեւ ընդգրկուելու է հայ-ատրպէյճանական բանակցութեանց մէջ, Հայաստանի կողմէ:

10. Գաղթականներու վերադարձը կատարուելու է Լեռնային Ղարաբաղի անկախութեան ֆանաչումէն ետք մեծ պետութեանց եւ Ատրպէյճանի կողմէ: Երբեք ընդունելի ըլլալու չէ նոր հանրաքուէի կատարում գաղթականներու վերադարձէն յետոյ, ու մանաւանդ՝ տարիներ ետք, ապա որոշելու համար Լեռնային Ղարաբաղի քաղաքական գոյավիճակը:

11. Լեռնային Ղարաբաղի անկախութեան պահպանումին համար, արտասահմանի հայութեան քաղաքական միաւորներու – Հայ Դատի խորհուրդներու կամ մարմիններու – գործունէութիւնները Եւրոպական Միութեան, Միացեալ Նահանգներու եւ Անգլիոյ կառավարութեանց մօտ, համակարգուած, հետեւողական ու ծաւալուն ուժանակութեամբ շարունակուելու են: Սփիւռքի անպայմանագիր, մնայուն նեցուկը – քաղաքական, տնտեսական, ընկերային – ամբողջական պիտի դարձնէ հայ ժողովուրդին միասնական զօրակցութիւնը Արցախին:

Յունիս 17, 2010

ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՆՔ ՋԵՐՍՕՐԵՆ

Ուրախութեամբ իմացանք, որ գաղութիս նուիրեալ երիտասարդներէն, Փասաստինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ սարկաւազներէն՝ բարեշնորհ Գարլ Սարկաւազ Պարտազճեան եւ իր համակրելի տիկինը՝ Մարիան, բախտաւորուած են աղջիկ զաւակով մը, զոր անուանած են Ալիք-Արփինէ:

Այս ուրախ առիթով, սրտանց կը շնորհաւորենք մեր երիտասարդ ամուլը՝ Տէր եւ Տիկ. Գարլ եւ Մարիա Պարտազճեանները, մաղթելով նորածին Ալիք-Արփինէին Աստուծոյ առատ օրհնութիւններով լեցուն երկար ու երջանիկ օրեր, իսկ անոր ծնողքին ալ ամէն բարիք:

Այս ուրախ առիթով «Նոր Օր» շաբաթաթերթին 50 տոլար կը նուիրենք:

Խաչիկ եւ Ռոզմէրի Ճանոյեաններ

ՌՈՊԵՐ ՔՈՓԹԱՇ, «ԱԿՕՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԼԽԱԴՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Թրքական «Հիւրերից» օրաթերթը կը հաղորդէ, որ պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրի պաշտօնը ստանձնած է 32-ամեայ Ռոպեր Քոփթաշ, որ թերթին մէջ կ'աշխատէր իբրեւ յօդուածագիր: Նախկին գլխավոր խմբագիր էթիէն Մահչուպեան պիտի ստանձնէ հրատարակչութեան խորհրդատուի պաշտօնը:

«Յաջորդ շաբաթ ես եւ Քոփթաշ պիտի տանք մամուլի ասուլիս մը, որուն ընթացքին պիտի կատարենք միացեալ յայտարարութիւն մը: Ան նաեւ պիտի ներկայացուի իբրեւ նոր գլխավոր խմբագիր», ըսած է Մահչուպեան:

Հրանդ Տինքի հետ էթիէն Մահչուպեան երկար ժամանակ աշխատած է, իսկ Յունուար 19, 2007-ին Տինքի սպանութենէն ետք վերջինս դարձած է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ընտանիքին համաձայնութեամբ: Ան կը յայտնէ, որ թերթը հաւատարիմ կը մնայ Հրանդ Տինքի գաղափարներուն եւ սկզբունքներուն:

Տինք ընտանիքի աղբիւրներուն համաձայն, «Ակօս»-ի խմբագրութիւնը կրնայ համալրուիլ նոր լրագրողներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանի Գրողներու Միութեան 5-րդ համաժողովը այս տարի պիտի կայանայ Յունիս 27 - Յուլիս 3 թուականներու միջեւ, Երեւանի, Ծաղկաձորի եւ Կիւմրիի մէջ:

Գրողներու Միութեան նախագահ Լեւոն Անանեան հաղորդած է որ այս տարի համաժողովին կը մասնակցին 20 երկիրներէ 90 պատուիրակներ եւ Հայաստանէն 50 գրողներ:

Հայաստանի Գրողներու 5-րդ Համաժողովը այս անգամ նուիրուած է «Հայ գրականութիւնը հայոց Միջնաբերդ» թեմային:

Համաժողովէն ետք պիտի տեղի պիտի ունենայ նաեւ «Սփիւռք» նախարարութեան կողմէ կազմակերպուած եւ արեւմտահայերէնի ուսուցման նուիրուած շատ կարեւոր գիտաժողով մը: Գիտաժողովը պիտի կայանայ Յուլիս 3-5 թուականներուն:

Ս. ՓԵԹԵՐՍՊՈՒՐԿ. ՆԱԽԱԳԱՅՆԵՐՈՒ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԻՐՏԵՑԱԲ

Շար. էջ 1-էն

Մետփետեւի մամուլի քարտուղարը նաեւ նշած է, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները «պատրաստակամութիւն յայտնած են շարունակելու երկխօսութիւնը Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսայի՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներու միջնորդութեամբ այդ փաստաթուղթի աւարտական աշխատանքներու ուղղութեամբ»:



Ձախէն՝ Իլհամ Ալիև, Տիմիթրի Մետփետեւ եւ Սերժ Սարգսեան

Այդ առթիւ Հայաստանի Արտաքին Գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան Մատրիտեան նորացուած փաստաթուղթին մասին անդրադառնալով նշած է, որ Նոյեմբեր 2007-էն ի վեր բանակցութիւններու սեղանին վրայ եղած է մէկ փաստաթուղթ՝ համանախագահներուն կողմէ առաջարկուած Մատրիտեան սկզբունքները, որոնք արձանագրուած են Վիեննայի մէջ՝ ԵԱՀԿ-ի քարտուղարութեան մօտ իբրեւ պաշտօնական առաջարկ: Անկէ ետք բոլոր առաջարկները կրած են աշխատանքային բնոյթ:

Յիշենք որ Սերժ Սարգսեան Ս. Փեթերսպուրկի մէջ մասնակցած է հայ համայնքի 300-ամեակին նուիրուած տօնական ձեռնարկներուն:

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԵՍ

Շար. էջ 1-էն

Այդ պայմանաւորութիւնը արդէն կար, մենք պէտք է գնայինք թուղթը վերցնէին, որ տանէինք քաղաքապետարան, բայց մեզ ասացին, որ ինչպիսի գումար էլ վճարուի, ինչ էլ լինի այդպիսի թուղթ չի տրուելու: Այսինքն՝ մեզ պաշտօնապէս մերժել անգամ վարենում են: Կայ քաղաքական կամք, որ այս համերգը չկայանայ»,-ասաց Արմէն Յովհաննիսեանը՝ նշելով, որ. «Համերգը մի քիչ տարբերուած է բողոքի ցոյցից, մարդիկ ընտանիքներով պիտի գային եւ երգիչներն էլ իրենց ներկայութեամբ համերգի թիւն պիտի յայտնէին մեր շարժմանը եւ մենք չենք ցանկանում այդ ամէն ինչը ծայրայեղ քաղաքականացնել, դա միտինգ չպիտի լինէր, դա համերգ պէտք է լինէր: Համերգի հարցում մենք պէտք է հաշուի առնենք նաեւ մարդկանց անվտանգութիւնը եւ փնտռենք ամենամանավանդ, բայց ճիշտ ճանապարհը»: Վերջում Արմէն Յովհաննիսեանը յաւելեց, որ Ազգային ժողովի այն նիստերը, որի ժամանակ քննարկուելու է օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը, ուղեկցուելու են բողոքի ակցիաներով: «Այդ հարցում ոչ մի գիշում չի լինի»,- ասաց նա:

«Ռատիօլու»

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՈՒԵԼ «ԼԵԶՈՒԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին հարցերով յանձնաժողովը քննարկել է «օտարալեզու դպրոցների խնդիրը եւ երկու կէտից բաղկացած որոշում ընդունել: ՀՀ կառավարութիւնը, ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել «Լեզուի մասին» ՀՀ Օրէնքում փոփոխութիւններ կատարելու եւ «Հանրակրթութեան մասին» ՀՀ Օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ ՀՀ տարածքում թոյլատրուելու են օտար լեզուով հանրակրթական ուսումնական հաստատութիւններ հիմնելը եւ միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը:

Որոշման մէջ նշուած է, որ Յանձնաժողովը նոյնպէս կարեւորում է օտար լեզուների դասաւանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատութիւններում եւ արդիական ուսման ձեւերի կիրառումը Հայաստանի կրթական համակարգում:

Յանձնաժողովը գտնում է, որ վերը նշուած նախագիծում առաջարկուող փոփոխութիւնները չեն բխում մեր ազգային եւ պետական շահերից: Աւելին, կառավարութիւնը սոյն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարուել Հայաստանի Անկախութեան Հռչակագրի 12-րդ կէտով, ըստ որի.

«Սոյն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրութեան մշակման, իսկ գործող Սահմանադրութեան մէջ փոփոխութիւնների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, Հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար: Արդիւնքում՝ իր կողմից մշակած օրէնսդրական նախաձեռնութիւնը հակասում է Հայաստանի Անկախութեան Հռչակագրի կէտ 10-ին, ըստ որի՝

«ՀՀ ապահովում է հայերէնի՝ որպէս պետական լեզուի, գործառութիւնը Հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան եւ մշակութի սեփական համակարգ»:

Հիմք ընդունելով վերը նշուածը եւ Յանձնաժողովի անդամների կողմից ներկայացուած կարծիքները, Յանձնաժողովը առաջարկում է. Դիմել Հանրային Խորհրդին եւ ՀՀ Կառավարութեանը վերը նշուած խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ:

Յանձնաժողովը որոշել է.

1. Առաջարկել ՀՀ կառավարութեանը՝ հրաժարուել օրէնսդրական այդ նախաձեռնութիւնից եւ ետ վերցնել «Լեզուի մասին օրէնքում փոփոխութիւններ կատարելու օրինագիծը:

2. Առաջարկել Հանրային Խորհրդին՝ դիմել ՀՀ Կառավարութեանը՝ մշակելու եւ մէկ ամսուայ ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթութեան մակարդակը բարձրացնելու իր մօտեցումներն ու ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի Արտաքին Գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան «սաղբանք» որակեց Յունիս 16-էն 17-ի լուսցող գիշերուան ատրպէյճանական յարձակումը՝ Լեւոնային Ղարաբաղի Մարտակերտ շրջանին մէջ:



«Բարձր մակարդակով իւրաքանչիւր հանդիպումէ առաջ, Պաքու կը փորձէր սաղբիչ յայտարարութիւններու, պատերազմի սպառնալիքներու միջոցով տապալել բանակցութիւնները»:

«Ակնյայտ է, որ ատիկա նախապէս մտածուած եւ ծրագրուած գործողութիւն է: Ատիկա անգամ մը եւս ցոյց կու տայ Պաքուի իրական դէմքը, որ ամէն ինչ կ'ընէ բանակցային ճորովայն ձևերով համար», յայտարարեց է. Նալբանդեան:

Նալբանդեանի վերոնշեալ յայտարարութեան առնչութեամբ Ատրպէյճանի Արտաքին Գործոց նախարարութեան ներկայացուցիչը յայտնած է, որ «Հայաստանի Արտաքին Գործոց նախարարութեան ղեկավար Էդուարդ Նալբանդեան կը խօսի ամէն ինչի, սակայն ոչ տազնապի էութեան մասին: Այսօր մենք ունինք զինեալ սուր տագնապ եւ այս տեսակի բախումները ցոյց կու տան, որ ատրպէյճանական կողմը երբեք պիտի չհամակերպի իր տարածքներու բռնադրաման հետ»:

«Այսօրուան դրութեամբ կարելիութիւն կայ վերջ դնելու նման զինեալ բախումներուն, եթէ հայկական կողմը նստի բանակցութիւններու սեղանին շուրջ եւ շարունակէ կառուցողական աշխատանքը Մատրիտեան նորացուած փաստաթուղթին մէջ արտացոլող սկզբունքներուն իրականացման ուղղութեամբ», ըսած է ան:

«Ի դէպ, այսպիսի դէպքերը ցոյց կու տան, որ դարաբաղեան տագնապը սառեցուած չէ, ինչպէս կ'ուզէ մտածել հայկական կողմը», նշած է ան:

Սրտի Խօսք

ԱՆԱՂՍՈՒԿ ՄԵԿՆՈՒՄԸ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՄԱՍՈՒԼԻ ՆԱՅԱՊԵՏ՝ ՄԸԼՅԷՄ ՔԱՐԱՄԻՆ

(Լիբանանի Խմբագիրներու սենտիքայի վարչական գերագոյն խորհուրդի անդամ)

ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ

Մըլհէմ Քարամ...

Անուն մը, որ ամբողջովին կը բուրբ արաբականութիւն, լիբանանցիութիւն, բայց մանաւանդ՝ հրապարակագրութիւն, խմբագրապետութիւն, իսկ աւելին՝ հրատարակչականութիւն, լրագրականութիւն:

Շուրջ հինգ տասնամեակ (ուղիղ 49 տարի), Մըլհէմ Քարամ մնաց պատնէշի վրայ, որպէս արժանաւոր նախագահը Խմբագիրներու սենտիքային, այս իւրայատուկ կառույցը դարձնելով լրագրողներու մեղուափեթակ մը:

Դարձաւ ոչ միայն լիբանանեան իրականութենէն ներս կարկառուն ներկայութիւն մը, այլեւ՝ արաբական աշխարհին ու միջազգային կեանքին մէջ փայլուն հեղինակութիւն մը, որուն նկատմամբ կար թէ՛ խոր յարգանք, թէ՛ անկեղծ հիացմունք, միանգամայն:

Իր քաղաքական այցելութիւններով, մեկնաբանութիւններով, յարաբերութիւններով, դիրքորոշումներով ու վերլուծումներով, եղաւ հաւասարակշռեալ, չափաւորական եւ անկողմնակալ, յատկութիւններ, որոնք քիչերուն շնորհուած են, ի մասնաւորի Լիբանանի նման համայնքային բարդ ու խճճուած դրուածք ունեցող երկրի մը մէջ:

Քարամ, իր հանգամանքով ու մամուլի ցանցով, չհակադրուեցաւ որեւէ կողմի, չծառայեց որեւէ կողմի, չկողմնորոշուեցաւ որեւէ կողմի, իսկ այդ բոլորը ըրաւ գիտակցուած ձեւով, հաւատալով որ միութեան, մէկութեան ու միասնականութեան գործօնները անփոխարինելի են Լիբանանի յարատեւութեան համար:

Յաջողեցաւ իր այդ ընտրանքին մէջ, ապացոյցը տալով Լիբանանին իր նուիրուածութեան, ծառայասիրութեան ու պաշտասիրութեան:

Իր առաջնորդողներն ու խմբագրականները փնտռուած էին, արաբ թէ օտար ընթերցողներէ, որովհետեւ նեղ չափանիւններով չէր կշռադատեր տեղական, շրջանային ու միջազգային իրադարձութիւնները, այլ՝ լայն կարկինով, առարկայական տուեալներով, իրապաշտ մօտեցումներով ու պատկերաւոր օրինակներով:

Շար. էջ 11

ԻՐԱՆԱՅԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԱՍԵՐԳԸ

Իրանահայ Միութեան Երգչախումբի Տարեկան Համերգը տեղի ունեցաւ Կիրակի, Յունիս 13-ի երեկոյեան Առաջնորդարանի Գալյանեան Սրահին մէջ՝ նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր: Համերգին ներկայ էր նաեւ Պըրպէնքի Հայց-Եկեղեցւոյ՝ Առաջնորդանիստ Մայր Տաճարի Հոգեւոր Հովիւներէն Արժ. Տ. Խաթակ Քհնյ. Շահպաղեան: Երաժշտական ղեկավարն էր Միքայէլ Աւետիսեան, իսկ օրուան յատուկ հիւրը եւ մեներգողն էր Արթուր Իսիրեան, որ ժամանած էր Հայաստանէն:

Համերգին բացման խօսքը կատարեց Պրն. Թոմիկ Ալեքսանեան, որ իր ելոյթին մէջ ըսաւ. «Լոս Անձելըսի Իրանահայ Միութեան Գրականութեան եւ Արուեստի Բաժանմունքի եւ կազմակերպիչ յանձնախումբի անունից ողջունում ենք ձեր ներկայութիւնը: Լիայոյս ենք, որ սիրով կ'ունկնդրէք այսօրուան համերգը, որ վայելում է Առաջնորդ Սրբազան Հօր հովանաւորութիւնը: Անցնող մի քանի շաբաթների ընթացքում մեր համայնքը խանդավառութեամբ տօնեց Սրբազան Հօր հոգեւոր գործունէութեան նուիրուած յրբեկինական ձեռնարկները: Սրբազան Հայր, Լոս Անձելըսի Իրանահայ Միութեան Գրականութեան եւ Արուեստի Բաժանմունքը այս համերգը ձեզ է նուիրում: «Անմոռանալի Սիրուած Երգեր»ի մի փունջ,

առ ի շնորհաւորութիւն ձեր հոգեւոր ձեռնադրութեան 30-ամեակի աւիթով:

Երախտագիտութեամբ ենք լեցուած իրանահայ Միութեան Երգչախումբի հանդէպ, որոնք մեր սրտերն են լցնում հայ դասական եւ ժողովրդական երաժշտութեամբ: 53 տարիներէ ի վեր այս հեռաւոր փերում երգչախումբը շարունակում է իր առաքելութիւնը: 1980 թուականից մեր երգչախումբը նոր շունչ առաւ շնորհիւ արժանի եւ նշանաւոր իրանահայ վաստակաւոր երաժիշտ՝ մայեստրօ Ալֆրէտ Մարդոյեանի ջանքերուն եւ ղեկավարութեամբ:

Սրբազան Հայրը իր փակման խօսքին մէջ յատուկ շնորհակալութիւն յայտնեց Լոս Անձելըսի Իրանահայ Միութեան Գրականութեան եւ Արուեստի Բաժանմունքի եւ Համերգի Յանձնախումբին, որ սքանչելի այս համերգը նուիրած էին իր Քահանայական Ձեռնադրութեան եւ Օծման 30-ամեակին եւ Եպիսկոպոսական Ձեռնադրութեան եւ Օծման 20-ամեակին: Շնորհաւորեց երգչախումբը եւ ղեկավար՝ Միքայէլ Աւետիսեանը, ինչպէս նաեւ Հայաստանէն ժամանած եւ մեներգիչ Արթուր Իսիրեանը: Սրբազան Հայրը գնահատեց իրանահայ Միութեան կատարած ազգանուէր եւ հայրենանուէր առաքելութիւնը եւ յարատեւ յաջողութիւն մաղթեց:

ՅԲԸՄ ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԶԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԸ



Տէր եւ Տիկ. Տիգրան եւ Վերգին Միսիրեան

«Անմահ Լուսոյ Տաճարի» երեք սերունդները ներկայ էին աւանդական խրախճանքին, Կլենտէյլի Brandview շքեղ ճաշարանին մէջ: Նպատակը՝ իրարու քով ըլլալ, վերջիչել, ապրիլ վերջուշերով, ծանօթանալ նորերու հետ եւ պատուել հաստատութեան ամէնէն ժողովրդական ուսուցիչներէն, մարզիկ, առասպելական մարզիչ եւ ՄԱՐԴ Պրն. Տիգրան Միսիրեանը:

Խանդավառ մթնոլորտ էր իսկպէս եւ բոլոր կոչնականները ներկայ էին: Հաճելի էր տեսնել 70-ական եւ 80-ական թուականներու սաները, որոնք կ'ողջագուրուէին իրարու, ոտքի վրայ թէ սեղաններու շուրջ կը պտտմէին ու չէին կշտանար իրարմէ: Ներկայ էին նաեւ ուսուցիչ-ուսուցչուհիներ, որոնց երբեմնի սաները արդէն դարձեր էին մասնագիտութեանց տէր յաջողակ հայեր, հայրեր ու մայրեր: Հպարտ էին ուսուցիչները իրենց մեղգոնեանցի սաներու հայախօսութեամբ ու ցուցաբերած ազգային հետաքրքրութիւններով:

Մեղգոնեանցիներ իրախտապարտ է իր «սրբանուէր ու թանկագին» վարժարանին ու զայն հովանաւորած ՀԲԸՄիութեան: Երախտապարտ է անմահ Բարեբարներ կատարեալ եւ Գրիգոր Մեղգոնեաններու, երախտապարտ է նաեւ բարեխնամ Կիպրոսին:

Խրախճանքի պաշտօնական կարճ

բաժնին մէջ Մեղգոնեան Սանուց Միութեան ատենապետ Պրն. Ռաֆֆի Յնծալեան իր վարչութեան կողմէ շնորհակալութիւն յայտնեց հոծ ներկայութեան համար եւ բեմ հրաւիրեց ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանի երկարամեայ ու վաստակաշատ տնօրէն, տիպար Մեղգոնեանցի Պրն. Վարդգէս Գուրուեանը, որպէսզի ներկայացնէ օրուան մեծարեալը՝ այնպէս ինչպէս ինք ճանչցած է իր ուսուցիչը՝ Պրն. Տիգրան Միսիրեանն ու իր ազնիւ տիկինը՝ Վերգինը:

Պրն. Վ. Գուրուեան, վարպետ գուարճախօս մը, գունագեղ հայերէնով ներկայացուց «Վարպետ Տիգր», մեղգոնեանցի առասպելական մարզիկը, Փուլթալիստը եւ անշուշտ նուիրեալ ու անխոնջ մարզիչ Պրն. Տիգրան Միսիրեանը, որ ոչ միայն եղած է մարզական աստղ ու մարզիչ, այլեւ մտքի ու հոգիի դաստիարակ:

Ներկաներու երկարատեւ ու յոտնկայս ծափահարութեան ներքոյ, աւելի քան ութուկէս տասնամեակ անցած՝ օրուան պատկառելի մարզիչ-դաստիարակը, արժանացաւ գնահատագրի:

Վարձքերնիդ կատար, սիրելի Պրն. Տ. Միսիրեան եւ իր պահապան հրեշտակ՝ Վերգին Միսիրեան:

Ներկայ մը

ՄԱԿ-Ի ԶԵԿՈՒՑՈՂԸ ԶԱՅԱՍՏԱՆ ԱՅՅԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՏԱՐԱԾԱԾ Է

Իրաւապաշտպաններու իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի յատուկ գեկուցող, ուկանտացի Մարգարէթ Սեկագիան շնորհակալութիւն յայտնած է Հայաստանի կառավարութեան Երեւան իր այցի ընթացքին «լիաթոք համագործակցութեան համար»:


ՄԱԿ-ի պաշտօնեան այցի աւարտին տարածած յայտարարութեան մէջ Հայաստանի իշխանութիւններէն խնդրած է հրապարակայնօրէն ընդունել «ծաղկուն, բազմակարծիք եւ ժողովրդավարական հասարակութիւն ապահովելու համար իրաւապաշտպաններու դերակատարումը», նաեւ կոչ ըրած է կառավարութեան, քաղաքացիական հասարա-

կութեանը եւ ՄԱԿ-ի գրասենեակին՝ ճանչնալ հայ հասարակութեան մէջ մարդու իրաւունքներու պաշտպանի կարեւոր դերակատարումը:

Միաժամանակ՝ Մարգարէթ Սեկագիան արձանագրած է իր մտահոգութիւնները: «Մտահոգութիւն կ'առաջացնեն Հայաստանի մէջ խաղաղ ցոյցերու ազատութեան լուրջ սահմանափակումները: Թէպէտ իշխանութիւններու կողմէն սահմանուած կարգաւորումը օրինական է, ստացած եմ տեղեկութիւններ իրաւապահ մարմիններու կողմէն անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին», - ըսած է ան:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՎԱՐՁՔԴ ԿԱՏԱՐ, ԴՈԿՏ. ԷԼԼԻ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ



Երեսունհինգ տարի ՀԲԸՄ-ի վարժարաններուն ծառայելէ ետք, ըստ արժանւոյն կը պատուուրդի կրթական մշակ, տնօրէն, փոխ-տնօրէն, ուսումնական ծրագրերու պատրաստութեան մասնագէտ եւ տեսաբան Դոկտ. Էլլի Անդրէասեան:

Մեր գրականութեան ամէնէն մտաւորական գրագէտուհիներէն Զապէլ Եսայեան կը գրէ. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը ծնած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները գարգացնելու համար: Ինքզինքին յարգող բոլոր կիներուն իտէպը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Ահաւասիկ ապրող օրինակ մը այն լուսաւորեալ կիներէն, որոնց մասին ակնարկութիւն կ'ընէ Զ. Եսայեան շուրջ դար մը առաջ: Արդարեւ, Դոկտ. Է. Անդրէասեան իր գիտակցական կեանքի կարեւորագոյն մասը անցուցած է սերունդներուն կրթութիւն եւ ուսում տալով: Ան, մինչեւ ԱՄՆ-ի Արեւելեան Ափ հաստատուելը, Երեւանի Բրիւսովի անուան Օտար Լեզուներու Ինստիտուտին մէջ (Համալսարան) հայրենի ուսանողութեան կը դասաւանդէր ֆրանսերէն: ԱՄՆ հաստատուելէ ետք իր դոկտորական աւարտածաւը կը ստանայ Պոսթրի համալսարանէն՝ նիւթ ունենալով ինքնութիւնը եւ անոր անհրաժեշտութիւնը նորահաս սերունդներու մէջ: Ան շրջանաւարտ է Երեւանի Պետական Համալսարանէն: Եղած է տնօրէնը Ուոթերթաունի ՀԲԸՄ-ի վարժարանի, մասնակցած է մատաղ սերունդին համար «Հայրենի Աղբիւր» դասագիրքերու պատրաստութեան, իսկ վերջին 20 տարիներուն ձեռնհասօրէն վարած է ՀԲԸՄ-ի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի (Քալիֆորնիա, Քանոկա Փարք) փոխ-տնօրէնի պատասխանատու պաշտօնը:

Դոկտ. Է. Անդրէասեան վերջին շրջանիս կը մասնակցէր Երուանդ Պապայեան Մանկավարժական Հիմնարկի կողմէ նախաձեռնուած հայերէնի ուսումնական արդիական ծրագրի իմբացումն աշխատանքներուն, զոր կարելի է համարել աւարտած:

Որպէս համեստ գործակիցը Դոկտ. Է. Անդրէասեանի, հպարտութեամբ կը նշեմ որ ան յաճախ հրաւիրուած

է Արեւմտեան Ափի ուսումնական խորհուրդներու կողմէ, որպէսզի մասնակցի վարժարաններու որակաւորման ու գնահատման պատասխանատու աշխատանքներուն (WASC):

ՀԲԸՄ-ի վարժարանի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը սքանչելի գաղափարը ունեցած էր յատուկ հանդիսութեամբ մը պատուելու մեր սիրելի փոխ-տնօրէնուհին, Ուրբաթ, Յունիս 11-ին: Ելոյթներ ունեցան հոգաբարձութեան ատենապետ Պրն. Սինան Սինանեան, որ նաեւ յանձնեց ՀԲԸՄ-ի վարժարանի երկարամեայ տնօրէն Պրն. Յակոբ Յակոբեան, փոխ-տնօրէն Տիկ. Անահիտ Նալբանդեան-Բժշկեան, Տիկ. Թագուշ Խողաբախեան (Մաղկոցի փոխ-տնօրէնուհի), վարժարանի ամէնէն երկարամեայ ուսուցչուհիներէն Տիկ. Տէպի Սմիթ, վաստակաշատ մանկավարժուհի կրտսեր դուստրը՝ Անահիտ Անդրէասեան, իսկ օրուան գլխաւոր զեկուցաբեր՝ Տոքթ. Վիգէն Կիւլվարդեան, խօսելով ժամանակակից մանկավարժութեան հիմնական սկզբունքներուն մասին, հաստատեց թէ Դոկտ. Է. Անդրէասեան լիովին կը բաւարարէ նոր պահանջները: Դոկտ. Է. Անդրէասեանի որպէս 20 ամեայ գործակից ելոյթ ունեցաւ նաեւ տողերուս հեղինակը՝ վեր հանելով մեծարեալի պատասխանատուութեան, նկարագրի զօրաւոր գիծերու եւ մասնագիտութեան հանդէպ ունեցած բծախնդրութեան յատկանիշները:

Տիկ. Վարդուհի Գոճայեան, որպէս բացառիկ հանդիսավարուհի, վկայութիւններու ներկայացման հետ անդրադարձաւ կրթական մշակին մասնագիտական ու մարդկային գունեղ բարեմասնութիւններուն:

Վարժարանի հոգաբարձութեան կրթ. Մարմինն եւ «Պապայեան Մանկավարժական Հիմնարկի» անունէն խօսք առաւ Դոկտ. Փրոֆ. Սիլվա Գարայեան (California Lutheran University), ընդգծելով մեծարեալի առասպելական աշխատասիրութիւնը, մասնագիտական պատրաստութիւնն ու համագործակցութեան ոգին:

Գեղարուեստական յայտագրին մէջ հայ մանկավարժին նուիրուած «Սիրելի Ուսուցիչ» երգով հանդէս եկաւ երաժշտութեան եւ երգի

ԹՄՄԻ «ՈՒՍՈՒՑԻՉ ՄՐ ՀՈՎԱՆԱԲՈՐԷ» ԾՐԱԳՐԻ 10-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՀԻՐ ԳԱՅԱՆԷ ՄՈՒՐԱՏԵԱՆԻ ԵՒ ՊԱՏՈՒՈՅ ՆԱԽԱԳԱՐՅ ՏԵՐ ԵՒ ՏԻԿ. ՅՈՎԻԿ ԵՒ ԾՈՎԱԿ ԿԵՊԵՆԼԵԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ ԿՐ ՀԱՍՏԱՏՈՒԻ ՅԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՍ



Կեդրոնը Գայանէ Մուրատեան ԹՄՄ-ի երիտասարդ անդամներու հետ

Հրաւիրուելով Միացեալ Նահանգներու եւ Քանադայի Թէքէեան Մշակութային Միութեան Գործադիր մարմինն, Հայաստանի ԹՄՄ-ի վարիչ տնօրէն՝ Գայանէ Մուրատեան Մայիս ամսուան ընթացքին այցելեց Միութեան Միացեալ Նահանգներու եւ Քանադայի եօթ մասնաճիւղեր, մասնակցելու համար «Ուսուցիչ մը հովանաւորէ Հայաստանի եւ Արցախի մէջ» ծրագրին 10-ամեակի հանդիսութիւններուն եւ այս առիթով սկիզբը դնելու մնայուն հիմնադրամի մը՝ նոյն նպատակին օգտագործելու համար: Մոնթրէալի քօթէյլ-ընդունելութիւնը տեղի ունեցաւ Հինգշաբթի Մայիս 13-ին, Միութեան կեդրոնին մէջ, մասնակցութեամբ աւելի քան 80 հովանաւորներու:

Կազմակերպիչ Յանձնախումբը նախապէս պատրաստած էր գունագեղ գեղեցիկ բացիկներ, որոնք օգտագործուեցան նաեւ միւս մասնաճիւղերու հանդիսութիւններուն համար: Այդ բացիկներուն մէջ կը յայտնուէր թէ 2000 թուականէն սկսեալ այս ցամաքամասի ԹՄՄ-ի մասնաճիւղերուն ջանքերով՝ կարելի եղած էր գոյացնել մօտ 400 հազար տոլար որ ամբողջութեամբ տրամադրուած էր Երեւանի, Գիւմրիի, Կարբիի, Ստեփանաւանի եւ Բերձորի (Լաչինի միջանցք) Վահան Թէքէեանի անուան վարժարաններու մօտ 300 ուսուցիչներուն եւ 75 ոչ-կրթական պաշտօնեաներուն, տարեկան կանոնաւոր յատկացումներով բարելաւելու համար անոնց վսիտ ամսաթղշակները, որպէսզի անոնք մնան իրենց պաշտօններու վրայ եւ շարունակեն նոր սերունդի դաստիարակութեան առաքելութիւնը:

Մինչ հրաւիրեալները կը հիւրասիրուէին գինիով եւ թեթեւ ուտեստեղէններով, սրահին մէկ անկիւնը «լու աճուրդ»ով վաճառքի դրուած էին տասնեակ մը նկարչական ստեղծագործութիւններ եւ ձեռակերտ ծաղիկներու համադրումներ:

Կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ Պարգեւ Նազարէթեան իր բացման խօսքերուն մէջ յայտնեց, թէ օրուան նպատակը տարեկան նուիրատուութիւններով այնչափ տասնամեակին այս ծրագրին մասնակցող բարերարներու շնորհակալութիւնն եւ գնահատանք յայտնելու առիթն էր, եւ թէ այս ծրագիրը աւելի հաստատ հիմերու վրայ դնելու եւ ընդարձակելու

համար մնայուն հիմնադրամի մը կորիզը գոյացնելն էր:

Յուցադրուեցաւ խնամքով պատրաստուած տեսաժապաւէն մը, ուր ԹՄՄ կեդրոնական Վարչութեան գանձապահ եւ գործադիր մարմնի ատենապետ՝ տիկին Մարօ Պետրոսեան հեզասահ կերպով անգլերէնով կը ներկայացնէր «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրին Պարգեւ Նազարէթեան գործադրութիւնը Հայաստանի հինգ դպրոցներու մէջ ու կը տեղեկացնէր իւրաքանչիւր դպրոցի առանձնայատկութիւնները եւ ուսուցիչներու յատկացումներու մի առ մի անձնապէս բաշխման բծախնդիր գործելակերպը: Մանրամասնալ տեղեկութիւնները կը յայտնաբերէին գործունէութեան ամբողջական թափանցիկութիւնը եւ համարատուութիւնը:

Գեղարուեստական բաժնին մէջ հանդէս եկաւ ՀԲԸՄ Արմէն-Քէպէք Ալեք Մանուկեան վարժարանի աշակերտներէն՝ Միշէլ Զաքմաքճեան, Դանիէլ Վարուժանի «Դաստիարակ» քերթուածի կուռ ասմունքով, որմէ ետք նոյն դպրոցի շրջանաւարտ Գլոտ Պալեան զուարթ միջնորդը առաւել շէնցուց ժողովրդական «Տօն է» երգով:

Խօսք առնելու հրաւիրուեցաւ ԹՄՄ Միացեալ Նահանգներու Գանատայի կեդրոնական Վարչութեան ատենապետ տոքթ. Յարութիւն Արզումանեան, որ շնորհակալութիւն յայտնեց Գայանէ

Մուրատեանին այս հեւքոտ շրջապտոյտին համար. ան Նիւ Եորքէն ետք այցելած էր Ֆիլատելֆիա եւ Մոնթրէալէն ետք պիտի մեկնէր Թորոնթօ, ապա Տիթրոյթ, Շիքակօ եւ Լոս Անճելըս: Գայանէն

«Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրին հաստատման առաջին իսկ օրէն եղած էր Հայաստանի մէջ անոր գործադրութեան բոլոր աշխատանքներուն խղճամիտ ու կատարեալ կերպով կազմակերպողը:

Տօքթ. Արզումանեան հաւաստիացուց թէ ուսուցիչ հովանաւորելու տարեկան գործելակերպը կը շարունակուի նոյն թափով, մինչ 10-ամեակի առիթով հիմնադրամ մը հաստատելու գաղափարը պարգայէս կը միտի այս գործունէութիւնը աւելի հիմնաւորելու եւ գորացնելու: Ապա ան հանգամանօրէն ներկայացուց օրուան պատուոյ հիւր՝ Գայանէ Մուրատեանը եւ

ԱՐԽԻՒԱՅԻՆ

ԷՋԵՐ՝ ԻՐԱՔԻ ԶԲԸՄԻՈՒԹԵԱՆ ԱՆՑԵԱԼԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂՊԱՇԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ 1911-1958

Ապրիլ 15-ը ազգային մեծ դէպքի մը տարեդարձն է. այն օրն էր, 1906-ին, երբ Գահիրէի մէջ, Պօղոս Նուպար ֆաշայի նախաձեռնութեամբ հիմը դրուեցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան:

Հինգ տարի ետք, Յուլիս 12, 1911-ին, Իրաքի մէջ հիմնուեցաւ Պաղտատի մասնաճիւղը եւ 1926-ին՝ Պասրայի մասնաճիւղը, մինչ Մուսուլի, Քէրքուքի եւ Սուլէյմանիէի մասնաճիւղերը հիմնուեցան 1931 թ.:

ԵՓՐԱՏ հանդէսին մէջ (Խարբերդ, Թուրքիա - Թիւ 4, 1912 թ. էջ 45), յիշուած է ՀԲԸՄիութեան կեդր. վարչութեան ժողովի հաղորդագրութիւններէն մին, որմէ կը քաղենք հետեւեալը. «Պատիւ ունինք հաղորդելու Միութեան 6-րդ Շրջանի, 1911, վերջին ամիսներու կարեւորագոյն գործողութիւնները.

1- Հիմնուած են եւս հետեւեալ 20 մասնաճիւղերը, որոնցմով Միութեան մասնաճիւղերուն թիւը կը հասնի 88-ի:

Ազ-Շէհիր, Քիլիս, Պաղտատ, Խարբերդ, Մարաշ...»:

Պաղտատի մասնաճիւղին հիմնադրութենէն առաջ, Միութիւնը պաշտօնի վրայ ունեցած է ուղղակի կեդրոնին կապուած անդամներ:

ՊԱՂՏԱՍԻ ՄԱՍՆԱՃԻՒԳՐ

Պաղտատի մասնաճիւղը հիմնուած է Յուլիս 12, 1911-ին, երեք ազգայիններու՝ Գառնիկ Գուլումճեանի, Դաւիթ Թաղէոսեանի եւ Յակոբ Ստեփանեանի նախաձեռնութեամբ. հոն արձանագրուած են 41 անդամներ, որոնք ընտրած են անդրանիկ վարչական անդամները հետեւեալ կազմով.

Յակոբ Ներսէսեան՝ ատենապետ, Գառնիկ Գուլումճեան՝ ատենադպիր,

Դաւիթ Յովհաննէսեան՝ գանձապահ,

Յունուար 1, 1913-ին, իբր խորհրդականներ աւելցած են Գալուստ եւ Խոսրով Գուլումճեանները:

Համաշխարհային Ա. պատերազմի սկզբնական շրջանին, երբ Հայկական տարագրութիւնները սկսած էին, թուրք կառավարութիւնը կը ձերբակալէ Միութեան տեղական Մասնաճիւղի անդամները. մասնաճիւղի ատենապետ Յակոբ Ներսէսեան, վարիչ մարմնի անդամներ՝ Գառնիկ Գուլումճեան եւ տիրաք Յովհաննէս Դ. Թաղէոսեան, Բարսեղ Կիւլպէնկեան ու Միհրան Հ. Սվաճեան կը նահատակուին. Անգլիական բանակին կողմէ Պաղտատի գրաւումէն ետք, Միութիւնը կը վերակազմուի նախաձեռնութեամբ Պաղտատի առաջնորդ Գերշ. Փառէն Մ. Վրդ. Մելքոնեանի, որուն նախագահութեամբ գումարուած անդամական ժողովը 1917 Հոկտեմբեր 7-ին, կ'ընտրէ հետեւեալ վարչակազմը.



Պօղոս Նուպար Փաշա

Գրիգոր Աղեքսանդրեան՝ ատենապետ

Խոսրով Գուլումճեան՝ ատենադպիր

Դանիէլ Թաղէոսեան՝ գանձապահ, Տոքթ. Թաղէոս Քիւրտեան՝ խորհրդական

Պետրոս Եղոյեան՝ խորհրդական Մասնաճիւղը այդ շրջանին ունեցած է 33 անդամներ: Վերոյիշեալ մասնաճիւղի վարչութիւնը կը պաշտօնավարէ մինչեւ Յունիս 10, 1919, երբ կ'ընտրուի նոր վարչութիւն մը՝ հետեւեալ կազմով.

Գերաշնորհ Ներսէս Մ. Վ. Սայդեան՝ ատենապետ

Աբգար Յովհաննէսեան՝ փոխ ատենապետ

Պօղոս Պօղոսեան՝ գանձապահ Հայկ Աղեքսանդրեան՝ խորհրդական

Մասնաճիւղը այդ շրջանին կ'ունենայ 125 անդամներ: Վարչութիւնը Ապրիլ 1921-ին կը վերակազմուի Տիկ. Վարդուհի Թիւրապեանի ատենապետութեամբ, սակայն անոր հրաժարման պատճառով, վարչութիւնը կէս կազմալուծուած վիճակի մէջ կը շարունակէ իր պաշտօնը մինչեւ Նոյեմբեր 1924, երբ Միութեան բարերար անդամ եւ Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք Գերշ. Զաւէն Արք. Տէր Եղիայեան անձամբ կը ձեռնարկէ անոր վերակազմութեան, եւ Նոյեմբեր 1924-ին պաշտօնի կը կոչուի հետեւեալ վարչական անձնակազմը.

Գերշ. Զաւէն Արք. Տէր Եղիայեան՝ պատուակալ նախագահ

Գերաշնորհ Ներսէս Մ. Վ. Սայդեան՝ ատենապետ

Տիկ. Սառա Թաղէոսեան՝ փոխ ատենապետ

Աբգար Յովհաննէսեան՝ ատենադպիր

Դաւիթ Թաղէոսեան՝ գանձապահ Տիկ. Վարդուհի Թիւրապեան՝ խորհրդական

Հաշուակալ կը նշանակուի Սեդրակ Պօղոսեան:

1928 Դեկտեմբեր 19-ին, նոր վարչութիւն մը կը կազմուի հետեւեալ ձևով.

Ռօքոսաննա Պօղոսեան - ատենապետ

Գրիգոր Ալեանք՝ ատենադպիր Տիգրան Գուլումճեան՝ գանձապետ

Շաբ. էջ 13

ՊՈՍՏՈՆԵԱՆ ԱՄԱԿԱՆԻ

ՇՆՈՐՀԱՅԱՆԴԵՍ ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆԻ ՆՈՐԱՏԻՊ «ԽՃԱՆԿԱՐ» ԳՐՔԻՆ



Երգիծանկար՝ գործ Գրիգոր Քեօւէանի

Պոստոնի Հայ Մշակութային Յանձնախումբի կողմէ կազմակերպուած 2009-2010 տարեշրջանի վերջին գրական երեկոյթը նուիրուած էր լիբանանահայ, եւ այժմ գանատահայ, ծանօթ գրող եւ հրապարակագիր Հայկ Նազաշեանի նորատիպ «ԽՃանկար» հատորի ներկայացման: Հանդէսը տեղի ունեցաւ Ուոթըրթաուոնի Church of the Good Shepherd Եպիսկոպոսական երեկոյեան՝ 11 Յունիս 2010-ին: Յատկապէս այս առիթով Մոնթրէալէն ժամանած էր Պրն. Նազաշեան: Օրուան յայտագրին ընթացք տուաւ Պրն. Ռաֆայէլ Պուքեան, երկարամեայ եւ գործունեայ անդամ Պոստոնի Հայ Մշակութային Յանձնախումբին, որ իր բացման խօսքին մէջ յիշեց թէ Պրն. Նազաշեան կէս դար հասարակական, մանկավարժական եւ հրապարակագրական վաստակ մը ունենայուն կողքին էր նաեւ վաւերական գրող մը, որ ափրիկեան սաֆարիներու իր փորձառութիւնները մշակած եւ գրական մակարդակով մատուցած էր հայ հանրութեան, գրաւելով իր ուրոյն տեղը արդի հայ գրականութեան պատմութեան մէջ:

Պոստոնի Հայ Մշակութային Յանձնախումբի կողմէ կազմակերպուած 2009-2010 տարեշրջանի վերջին գրական երեկոյթը նուիրուած էր լիբանանահայ, եւ այժմ գանատահայ, ծանօթ գրող եւ հրապարակագիր Հայկ Նազաշեանի նորատիպ «ԽՃանկար» հատորի ներկայացման: Հանդէսը տեղի ունեցաւ Ուոթըրթաուոնի Church of the Good Shepherd Եպիսկոպոսական երեկոյեան՝ 11 Յունիս 2010-ին: Յատկապէս այս առիթով Մոնթրէալէն ժամանած էր Պրն. Նազաշեան: Օրուան յայտագրին ընթացք տուաւ Պրն. Ռաֆայէլ Պուքեան, երկարամեայ եւ գործունեայ անդամ Պոստոնի Հայ Մշակութային Յանձնախումբին, որ իր բացման խօսքին մէջ յիշեց թէ Պրն. Նազաշեան կէս դար հասարակական, մանկավարժական եւ հրապարակագրական վաստակ մը ունենայուն կողքին էր նաեւ վաւերական գրող մը, որ ափրիկեան սաֆարիներու իր փորձառութիւնները մշակած եւ գրական մակարդակով մատուցած էր հայ հանրութեան, գրաւելով իր ուրոյն տեղը արդի հայ գրականութեան պատմութեան մէջ:

Պրն. Պուքեանի հրաւերով՝ Տիկ. Սարի Տէմիրճեան եւ Պրն. Աբգար Փօթուքեան ընթերցեցին երկու հատուածներ Պրն. Նազաշեանի նորատիպ գրքէն: Առաջին գրութիւնը հայ կեանքի դեկավարութեան մէջ սերնդափոխութեան անհրաժեշտութեան մասին էր, իսկ երկրորդը՝ հայկական ոգին վաւերական համար հայերէն լեզուի կարեւորութեան: Ունկնդիրներու մտքերուն մէջ խոր տպաւորութիւն գործեցին գոյգ գրութիւններուն մէջ արտայայտուած ողջմիտ տեսակէտները: Նորատիպ հատորը ներկայացուց Պրն. Նազաշեանի վաղեմի բարեկամներէն Պրն. Գրիգոր Քէօւէան, արուեստի քննադատ, խմբագիր եւ հեղինակ բազմաթիւ գրքերու: Պրն. Քէօւէան նախ յիշեց թէ գրքին գեղարուեստական կողքը յղացումը եղած էր հեղինակին Վահան որդւոյն: Ապա ան անդրադարձաւ գրքին բովանդակութեան շեշտերով թէ կէս դար առաջ սկիզբ առած Նազաշեանի հրապարակագրութիւնը վերջին տասնամեակին (2000-2010) շատ աւելի արդիւնաւոր եղած էր քանակով, իսկ հին յօդուածները մեր միջին տարիքի սերունդներուն համար կրնային ծառայել որպէս վաւերական վկայութիւններ սփիւռքի հայ կեանքի պատմութեան վերաբերեալ: Պրն. Քէօւէան իր խօսքերը համեմեց նոր գրքէն մէջբերումներով ցոյց տալու համար հեղինակին համոզումները եւ սկզբունքները համամարդկային եւ ազգային հարցերու վերաբերեալ: Ան վեր առաւ նաեւ անոր հրապարակագրական երկարատեւ անխոնջ գործունէութիւնը եւ խիզախութիւնը, ինչպէս նաեւ համոզումներ պաշտպանելու անընկճելի կամքը: Շեշտեց թէ ան միշտ եղած էր ջատագով ազգային համերաշխութեան եւ համագործակցութեան գործի:

Շաբ. էջ 13

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿԱՐԷՆ ԿԱԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԸ ՀՆԱՐԱԴՈՐ ԶԷ ԿԱՍԵՑՆԵԼ

Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական գրասենյակից (Երուսաղեմ Բողոք 19/6, Երեւան) տրուում են հեռուստահաղորդումներ՝ մասնակից դարձնելով դրանց Ռամկավար Կուսակցության պատասխանատուների, ինչպէս նաեւ մտաւորականութեան ներկայացուցիչներին: Արժարժուող հարցերը ընդգրկում են ազգային մտածողութեան, գաղափարախօսութեան եւ գաղափարաբանութեան ծրագրային ու հայեցակարգային գրույթների լայն շերտեր:

Այս կապակցութեամբ որոշեցինք առաւել մանրամասն տեղեկութիւններ ստանալ ՌԱԿ կենտրոնական Վարչութեան անդամ Կարէն Կակոյեանից:

Հարցում.- Յարգելի Կարէն Կակոյեան, արդէն բաւականին ժամանակ է ինչ ՌԱԿ երեւանեան կենտրոնական գրասենյակից տրուում են հեռուստահաղորդումներ եւ արդէն «թիկունում» ունէ՞ք տասնեակ հաղորդումներ: Ինչպէ՞ս ձեռնամուխ եղա՞ք այս ծրագրի իրականացմանը եւ ի՞նչ գնահատականներ կան:

Պատասխան.- Սկսեմ այն բանից, որ տեւական ժամանակ է ինչ հետեւում էինք www.louysworld.com կայքէջի գործունէութեանը, որտեղ տեղադրուում էին Լուս Անճելլոսում հեռարձակուող, հասարակական գործիչ Ստեփան Քիրեմիջեանի հեղինակած «Լուսաշխարհ» հաղորդաշարը, որտեղ բարձրացւում էին հայութեանը հետաքրքրող բազմաթիւ հարցեր: Որոշուեց կապ հաստատել «Լուսաշխարհ» հետ, ինչն էլ իրականացրեց ՌԱԿ գործադիր փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ Յարութիւն Առաքելեանը: Անկեղծ ասած կարճ ժամանակում նրանք դարձան գաղափարակից ընկերներ, եւ յետագայ համագործակցութիւնը ստացաւ բնականոն ընթացք: Խորացնելով յարաբերութիւնները՝ ՌԱԿ-ը ձեռք բերեց բազում ընկերներ, որոնցից են ճանաչուած գիտնական Արթուր Արմինը (ԱՄՆ), մտաւորականներ Արամ Մկրտչեանը, Կարինէ Հայրապետեանը (Գերմանիա), Արամ Յարութիւնեանը (Դանիա), Միսակ Մկրտչեանը (Բելգիա), Յակոբ Յովսէփեանը (Ռուսաստան), Պապին Դաւթեանը (Աւստրիա), Սերգէյ Անանեանը (Իսպանիա) եւ շատ ու շատ այլ հայրենակիցներ, որոնց թիւը ու՞րք տասնեակից աւելի է: Բայց այս ամէնի մէջ կարեւորը ոչ թէ տարբեր մայրցամաքներում սփռուած մեր հայրենակիցների թուաքանակն է, այլ որակը: Նրանց մէջ են բազմաթիւ վաստակաւոր մասնագէտներ, որոնք չունենալով հեռանկար իրենց մասնագիտական բնագաւառներում, ստիպուած լքել են հայրենիքը, սակայն շարունակում են ապրել հայրենիքով, փորձում օգտակար լինել «դրսից»: Այդպէս մենք գտանք երիտասարդ հայ ֆիզիկոսի, որն իր երեք հոգանոց ընտանիքով բնակութիւն է հաստատել Հարաւային Քորէայում, որտեղ հայութեան շունչ չկար իր շրջապատում, բայց այսօր նա մեր ամէնօրեայ ունկնդիրն է եւ ազգային տարբեր հարցերի շուրջ կազմակերպուող քննարկումների ակտիւ մասնակիցը:

Հաշուի առնելով հայրենիք-սփյուռք բազմաշերտ եւ անկաշկանդ կապերի հաստատման կարեւորութիւնը, մենք էլ մեծ սիրով, առանց հաշուի առնելու ժամային գօտիների տարբերութիւնները, պահում ենք անդադար կապ ՌԱԿ գրասենյակից: Իսկ հեռուստադիտողների գնահատականներին կարելի է ծանօթանալ հենց «Լուսաշխարհ» կայքէջի քննարկումներից, որոնք տեղադրուում են իւրաքանչիւր հաղորդման հետ միասին:

- Գիտեմ, որ ստեղծել է՞ք մի քանի երկրների հետ միաժամանակ կապ հաստատելու հնարաւորութիւն: Դա միայն պարտադիր հաղորդումների համա՞ր է, թէ՞ իրականացում է հաղորդումից դուրս ծրագրեր:

- Այսօր հնարաւորութիւն ունենք միաժամանակ 6 երկրներում մեր հայրենակիցների հետ իրականացնել հեռուստակառուցում, սակայն պարտադիր չէ կապ պահպանել միայն հաղորդումների համար: Քիչ առաջ հենց այդ հանգամանքը նշեցի, որ ՌԱԿ գրասենյակը Հայաստանից տրուող հեռուստահաղորդումներ կազմակերպելուց զատ, առաւել «կապող օղակ» է տարբեր երկրներում բնակուող մեր հայրենակիցների համար՝ որպէս ազատ գրուցի ամպլոն: Մենք նաեւ առիթ տուեցինք, որ նրանցից շատերը ծանօթանան միմեանց հետ: Այստեղ մի մեծ հոգեբանական պահ կայ, որ մենք հայաստանցիներս միգրացի լաւ չենք պատկերացնում: Նրանց մեծամասնութիւնը ապրելով տարբեր երկրներում՝ օտարութեան մէջ, ունեն նոյն խնդիրները եւ հայապահպանութեան, եւ ֆիզիկական գոյութեան, եւ հայրենիքի հետ յարաբերութիւնների առումով, հետեւաբար մեր կապի միջոցով յարաբերուելով, ստանալով խորհուրդներ միմեանցից՝ առաւել հեշտ են յաղթահարում դժուարութիւնները:

- Ի՞նչ հաղորդումներ է՞ք կազմակերպել մինչ այժմ եւ ովքեր են եղել հիմնական մասնակիցները:

- Նախ՝ նշեմ մէկ ցաւալի փաստ, որ այսօր Հայաստանում վերացել են քաղաքական հաղորդումները՝ չհաշուած երկու կամ երեքը, որոնք ծառայում են իրենց տէրերին: Չկայ ազատ քաղաքական ամպլոն, որպէսզի ծրագրեր առաջարկելու ունակ մարդիկ հանդէս գան հանրութեան առջեւ:

Իսկ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը տասնամեակներ եղել է միաւորողը հայ մտաւորականութեան, հայկական մտքի, ուժի ու կորովի համախմբողը՝ գերծ մնալով ծայրայեղականութիւնից ու բախտախնդրութիւնից եւ թողել է բոլորիս փառաւոր պատմութիւն, որով հպարտանում ենք: Այսօր մենք շարունակում ենք մեր Մեծերի գործելաճը եւ արդէն

օգտագործելով հաղորդակցութեան համացանցային այս հնարաւորութիւնները՝ մեր գրասենյակից հեռարձակուող հաղորդումների հիւրերն են դարձել պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր, հայկական պատմութեանը նուիրւած բազմաթիւ արժէքաւոր գրքերի հեղինակ Հայկ Ղազարեանը (2 հաղորդում), երիտասարդ գիտնականներ Արմէն Դաւթեանը՝ «Հայ-չումբերական լեզուաւիճակագրութեամբ» (2 հաղորդում), Սարգիս Այվազեանը՝ «Չկայ ուրարտերէն, կայ սեպագիր հայերէն» թեմայով, Արտակ Մովսիսեանը՝ «Ազգային գաղափարախօսութեան 7 հիմնական գրույթները» թեմայով, մտաւորականներ Սիմոն Կամաւրականը, Վաչագան Վահրադեանը, Արայիկ Պողոսեանը, կինոռեժիսոր Վահէ Խաչատրեանը, հայրենադարձ պատմաբան Գէորգ Եսաբեանը եւ ուրիշներ: Կարճ ասած, երեք ամիսների ընթացքում իրականացրել ենք 52 րոպէ տեւողութեամբ 30 հաղորդում: Այս պահին էլ ունենք մտաւորականների ցանկ, որոնց պատրաստուում ենք տրամադրել մեր ազատ ամպլոն դարձած ստուգիան:

Բազմաթիւ հաղորդումների են մասնակցել ՀՌԱԿ-ի ղեկավար ընկերներից Յարութիւն Առաքելեանը, փոխատենապետներ Արեւիկ Օրբելեանը, Էդուարդ Անտինեանը, եւ նրանց բաց խօսակցութիւնների շնորհիւ է, որ բարձրացել է վստահութիւնը կուսակցութեան հանդէպ: Ստանում ենք բազմաթիւ շնորհակալական նամակներ, որտեղ քիչ չեն նաեւ անկեղծ բարի մաղթանքներն ու օրհնանքները:

Այո, այս ամէնը ոգեւորում է, բայց միաժամանակ առաւել բարձրանում է «նշաձողը» ու պատասխանատուութիւնը՝ կատարած աշխատանքի որակի հանդէպ:

- Յաջողութիւն եմ մաղթում Ձեր գործունէութեանը, բայց նաեւ ուզում եմ նշել չար լեզուներին, որոնք քննադատում են ՌԱԿ-ի նմանատիպ գործունէութիւնը, թէ իբր սա կուսակցական գործ չէ...

- Այդ խելքին են եղել, որ այսօր տխուր կարգավիճակում են: Քաղաքական գործունէութիւնը նախ՝ նշանակում է քարոզչութիւն: Ձեր նշած չար լեզուներին ուրիշ բան չի մնում անել, քան մեղադրել ու քննադատել եւ նրանք խիստ մասնագիտացել են դատարկամտութեան մէջ: Նրանք բոլորն էլ յայտնի են հասարակութեանն իրենց ապագային կերպարով, մանաւանդ երբեւիցէ չեն թաքցրել իրենց անբարոյական վարքագիծը ու թշնամանքը մեր հանդէպ: Հասկանում եմ՝ նրանցից շատերը չէին սպասում, որ Ռամկավար Կուսակցութիւնը չի կանգնի ոչնչի առջեւ եւ կը ստեղծի այս ստուգիան, որը բնոյթով «սպառնում է» վերածուել համահայկական հեռուստատեսութեան...

Բոլոր տեսակի դատարկամիտներին ու քաշիքոզուկներին առաջարկում եմ լեզուները պարփակել ախտակերպ բերաններում, իզուր չզագրախօսել, քանի որ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ազգային ընթացքը հնարաւոր չէ կասեցնել, մանաւանդ որ մենք միշտ գործել ենք համագային հարթութեան վրայ:

Իսկ վերջում ուզում եմ մէջբերել Յարութիւն Առաքելեանի խօսքերը, որոնք դիպուկ բնութագրում են, թէ ինչի համար էն մեր ջանքերը ու ինչ արդիւնք ենք ակնկալում.

«Համաշխարհայինացման (գլոբալիզացիայի) գործիք հանդիսացող Ինտերնետը եւ, մասնաւորապէս, աշխարհասփիւռ հեռուստատեսութիւնն ունենալու հնարաւորութիւնը, կարծես, ստեղծուել է հենց հայ ազգի համար: Չօգտուել դրանից, անմիջական կապ չհաստատել հայութեան տարբեր շերտերի միջեւ, նշանակում է իզուր եմք ՄԱԿ-ում նստում այն ազգերի կողքին, որոնք օգուտներ են քաղում հենց համաշխարհայինացումից՝ ազգապահպանման, ազգային ոգով դաստիարակուած սերունդ ունենալու համար... Արդեօք հենց սա չէ՞ք ուզում Անդրանիկը եւ մեր միւս բոլոր Մեծերը»:

Բաժանորդագրուելու համար Ռամկավար Ազատական Կուսակցութեան էլեկտրոնային մամուլին, Ձեր e-mail հասցէն կրնա՞ք դրկել ragmamoul@gmail.com



Կարէն Կակոյեան

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԻԹՆ ԱՆՊԱՐՏ Է ԿԱՍ, ՆՈՐԻՑ ԶԱՅԱՍԱՆՈՒՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Վերջին շրջանում հասարակութեան բուռն քննարկման առարկայ է դարձել լեզուի մասին օրէնքում կառավարութեան կողմից առաջարկուող փոփոխութիւնները: Բնական է եւ լաւ է, որ հասարակութիւնը միակարծիք չէ: Սա նշանակում է մենք աստիճանաբար յաղթահարում ենք ոչ վաղ անցեալի ժառանգութիւնը: Սակայն ցաւալին այն է, որ օրէնքի փոփոխութիւնների կողմնակիցները ոչ թէ հիմնաւոր առարկութիւններ են բերում իրենց ընդդիմախօսների քաղաքական, իրաւական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դէմ, այլ պարզապէս նենգափոխում են հարցի բուն էութիւնը եւ փորձ են անում հարցը ներկայացնել իբր այլատեսացութեան դրսեւորում եւ ինքնամեկուսացման ջատագովութիւն:

Նախ իմ նկատառումները յայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերեալ, ապա կ'անդրադառնամ անձամբ իմ հասցէին հնչած մեղադրանքներին:

Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների հիմնական կռուանն այն է, որ դա կը նպաստի Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհում, կը նպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրասարեան աֆրիկայի երկրների մեծ մասում կրթութեան լեզուն՝ առաջին դասարանից մինչեւ համալսարան ու Ph.D, անգլերէնն է կամ ֆրանսերէնը: Ճիւղանդրայում, ճափոնիայում եւ Նիդեռլանդներում համապատասխանաբար ֆրիններէնը, ճապոներէնն ու հոլանդերէնը: Հիմա ազնուօրէն ասացէք, ո՞ր երկրներն են աւելի մրցունակ եւ զարգացած: Ուրեմն խնդիրը ուսուցման լեզուն չէ, այլ կրթութեան բնոյթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրուի ընդհանուր կրթական համակարգի բարելաման, մասնաւորապէս օտար լեզուների ուսուցման արդիականացման վրա: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթէ մենք կարող ենք 500 մլն. տոլար պարտք վերցնել անաւարտ շինարարութիւններն աւարտելու համար, ինչո՞ւ նոյնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապէս բարեփոխելու համար: Ի վերջոյ, կրթութեան ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կը հատուցուի տասնապատիկ:

Այսուհանդերձ, պէտք է շեշտել, որ մինչեւիսկ լաւագոյն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկայ գիտելիքի ազատ ու արդար մրցակցութիւն: Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտօնի անուն տալ, որոնք յաջողութեան են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիւ:

Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների միւս կռուանն այն է, որ լեզուի ընտրութիւնը մարդու իրաւունքների հարց է, եւ ծնողն իրաւունք պիտի ունենայ ինքը որոշելու, թէ ո՞ր լեզունով պիտի ուսուցում ստանայ իր զաւակը: Նախ, կ'ուզէի իմանալ այդ ո՞ր օրուանից էք այդքան մտածում մարդու իրաւունքների մասին: Յետոյ, մարդու իրաւունքները Քանատայից աւելի յարգողը չլինենք: Քանատայում, ինչպէս գիտեք, կայ երկու պետական լեզու՝ անգլերէն եւ ֆրանսերէն: Սակայն ծնողները մինչեւիսկ ազատ չեն երկու հաւասարազօր պետական լեզուների միջեւ ընտրութիւն կատարելու հարցում: Օրինակ, 1974 թ. Քեպեկում ընդունուած Պետական լեզուի ակտով բոլորը պարտաւոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառութիւն է արուած միայն հինգը իմբի համար՝ հիմնականում բնիկ անգլալեզուների եւ օտարահայտակների համար: Չխորանալով իրաւական նրբութիւնների մէջ ասեմ, որ եթէ դուք քեպեքցի էք եւ ապրում եք Քեպեքում

(մեր պարագայում հայ էք եւ ապրում եք Հայաստանում) չէք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որեւէ հիմնաւորում, որ անգլիական կրթութիւնը ձեր երեխային աւելի մրցունակ կը դարձնի Միացեալ Նահանգներում կամ Քանատայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեպեքում հանրակրթական դպրոցն ընկալում է որպէս ֆրանսախօս ինքնութեան պահպանման հիմնասիւն եւ ոչ թէ աշխատանքի տեղաւորման գրասենեակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:

Հիմա անցնենք իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ Եւրոպայում թաղուածների անհամամասնօրէն մեծ մասն ունի հայկական կրթութիւն, համարել էք: Հիմա զարմանալու հերթն իմն է: իմ արտայայտած միտքը պարզապէս առկայ իրողութեան բարձրաձայնում է: Արդե՞ք դուք կը նեղուէք այն մտքից, եթէ մէկն ասի, որ ցերեկը լոյս է, իսկ գիշերը մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղուում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթէ դուք իմ ասածի նման Եւրոպայից հարիւր պատահական անուն վերցնէք եւ փաստէք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կը լինեմ հենց ձեր թերթում ներդրութիւն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը: Թուերը չեն խաբում:

Նուիրուածութիւնը սեփական երկրին եւ ժողովրդին ոչ միայն այնքան գիտակցուած վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրութիւն, որը խորստուած է լեզուամշակութային ընկալումների վրայ: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել եւ չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզուի կամ հայրենի մշակոյթի իմացութեան կամ խորը իմացութեան չեն կարող իրագործել հայրենանուէր գործեր: Ես, մամուլում յիշատակուած Կոմանդոսի (Արկադի Տէր-Թադեւոսեան), Քրիստափոր Իւանեանի եւ Մոնթէ Մելքոնեանի անուններին, կ'ուզէի աւելացնել առնուազն երկու անուն՝ Նորատ Տէր-Գրիգորեանցի եւ Անատոլի Զինելիչի անունները: Երկու մեծ գիտնորական անհատականութիւն, զուտ ուսախօս, որոնց անուններն այսօր քիչ են յիշուում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արեւելեան հատուածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր գոհուածների յիշատակի եւ բոլոր ողջերի առջեւ: Սակայն ակնյայտ է, որ հենց այս անունների առանձնանշումը ցոյց է տալիս, որ նրանք բացառութիւններ են, որ հաստատում են լեզուամշակութային կապի անհրաժեշտութիւնը: 1989 թ., ՍՍՀՄ գիտնուած ուժերում աւելի քան 6 հազար հայազգի սպա էր ծառայում՝ ճնշող մեծամասնութիւնը զուտ ուսախօս: Քանիսն եկան իրենց մասնագիտութիւնն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չէ՞ք կարծում, որ եթէ նրանք լեզուամշակութային ընկալումներով աւելի կապուած լինէին սեփական հայրենիքին, աւելի մեծ թուով կը գային: Չէ՞ք կարծում, որ ԱՄՆ-ում ապրող աւելի քան մէկ միլիոն հայութիւնից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախօսութիւնը, շատ աւելի մեծ թուով հայեր անմիջական մասնակցութիւնը կը բերէին մեր հայրենիքի ազատագրմանը, եթէ հայախօս լինէին: Համեմատէք, նշեալ փաստերը տասն անգամ աւելի փոքրաթիւ Լիբանանի կամ Իրանի հայախօս համայնքների հետ եւ ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենայ: Նոյն Միացեալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտաւ Առաջին Աշխարհամարտի մէջ (1917 թ.), այդ ժամանակուայ փոքրաթիւ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպէս կամաւորներ անդամագրուեցին հազարաւոր ամերիկահայեր: Չէ՞ք կարծում, որ դա պայմանաւորուած էր նրանց հայախօսութեամբ:

Կրկնում եմ, բացառութիւններ միշտ կան եւ կը լինեն, սակայն մեծ պատկերը յստակ է՝ լեզուամտածողութիւնը զգալապէս պայմանաւորում է ազգային վարքագիծը:

Մէկ այլ հանգամանք: Յօդուածագիրը հարց է տալիս՝ ես ի՞նչ լեզուով եմ կարդացել Լիւրվիգ Վիտկենշտէյնի աշխատութիւնները: Ասեմ՝ ուսներէն: Եթէ ես՝ հայկական դպրոցի շրջանաւարտս, ի վիճակի եմ եղել ուսներէն կարդալ փրիստփայական աշխատութիւններ, ապա դա ինչո՞ւ չեն կարող անել ուրիշները: Եթէ իմ հայախօս ընկերները եւ ես ի վիճակի էինք ՍՍՀՄ միութենական ուսանող-գիտական մրցոյթներում մրցանակներ շահել լեզուաբանութեան, փրիստփայութեան, քաղաքագիտութեան եւ պատմութեան ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարաւորութիւններն անհամեմատ աւելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթութեան լեզուն կապ չունի, կապ ունի կրթութեան որակը եւ դպրոցներում լեզուների դասաւանդման մակարդակը: Եթէ լեզուների դասաւանդումը չի բարելաւում հարակրթական դպրոցներում, ուրեմն չկայ դրա հասարակական պահանջը: Իսկ չկայ, քանի որ գիտութեանը մեր երկրում տրուած է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դէպ, քանի որ խօսքը գնաց իմ մասին, բերեմ մի օրինակ եւս: Երբ ես ընդունուեցի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտէի պարսկերէն: Սակայն երեք տարի յետոյ ես արդէն աշխատում էի որպէս ուսներէնից-պարսկերէն եւ պարսկերէնից-ուսներէն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառութիւն չէի, ինձանից աւելի լաւ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասաւանդման եւ ցանկութեան դէպքում միայն համալսարանական տարիներն էլ բաւարար են օտար լեզուներ սովորելու համար:

Եւս մի հանգամանք եւ առայժմ սրանով սահմանափակուենք: Ես երբեք դէմ չեմ եղել եւ դէմ չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դէմ եմ օտար լեզուով ուսուցմանը Հայաստանում՝ հանրակրթական դպրոցում եւ հայաստանցի հարկատուների հաշուին: Սա է եղել իմ մշտական դիրքորոշումը: Ես լաւ յիշում եմ մեր բոլորիս ոգեւորութիւնը 1980-ական թուականներին, երբ բացուեց պարսկերէնի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել եւ կողմ եմ մինչեւիսկ թուրքերէնի ուսուցմանը մի քանի դպրոցում, քանի որ կայ դրա քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մշակութային անհրաժեշտութիւնը:

Ես աւարտել եմ Երեւանի թիւ 114 հայկական դպրոցը (ներկայումս Խաչիկ Դաշտենցի անուան): Բացի հայերէնից մենք անցնում էինք երկու օտար լեզու՝ ուսներէն եւ անգլերէն: Մենք ամէն օր ունէինք մէկական դասաժամ անգլերէն, իսկ որոշակի տարիքից յետոյ, յուրաքանչիւր տարի նաեւ շաբաթական մէկական ժամ անգլերէնով պատմութիւն, աշխարհագրութիւն, քերականագիտութիւն եւ տեխնիկական թարգմանութիւն: Այսինքն, Հայաստանում կայ դպրոցում երկու օտար լեզուի լաւ դասաւանդման փորձը, ուրեմն այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է եւ թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացութիւն ու նուիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզուի մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դիւրին ճանապարհով, սակայն դիւրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:

Մեր դիւցազներգութեան հերոսը՝ Սասունցի Դաւիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտութիւն չկրեց սեփական զարմից: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտութիւն կրենք ինքներս մեզնից:

Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

Հ.Բ.Ը.Մ. Վաչե եւ Թամար Մանուկեան Երկրորդական Վարժարան

AGBU Vatche and Tamar Manoukian High School

Նոր Աշակերտներու Արձանագրութիւն, 9րդ-12րդ Դասարաններ
New Student Enrollment, Grades: 9-12

- ✓ College Preparatory Academic Program
- ✓ Honors or Advance Placement (AP) Level Instruction in all subject areas
- ✓ Small Class Sizes and Individual Attention
- ✓ Visual Performing Arts Program in Dance, Drama, Theater, Music and Choir
- ✓ Comprehensive Armenian Curriculum
- ✓ Technology and Computer Program
- ✓ College Counseling and Admissions Guidance
- ✓ Co-curricular and Extra-Curricular Activities including Competitive Sports
- ✓ Safe and Secure Closed Campus

Կրթաթոշակներ տրամադրելի են այն աշակերտներուն, որոնք ուսումնական բացառիկ յաջողութիւն ցուցաբերած են, ինչպէս նաեւ գերազանց ընդունակութիւն ունին հետեւեալ մարզերէն ներս.-

Հայագիտութիւն - «Technology» - Երաժշտութիւն - Թատրոն - Պարարուեստ

Ձեր Զաւակներուն Համար Կատարեցէք Հաւազոյն Ընտրութիւնը

Ուսում, Կրթութիւն, Յաջողութիւն

Call: (626) 794-0363

We are located at 2495 E. Mountain St, Pasadena, CA 91104



EURO FLOORS

1 MILLION SQUARE FEET OF TILE & STONE

IN STOCK

FROM ALL OVER THE WORLD!

◆ PORCELAIN TILE ◆ GLASS ◆ TRAVERTINE ◆ MARBLE FIREPLACE ◆ SLATE

APARTMENT TILE
12x12
59¢ /sf

PORCELAIN TILE
12x12
89¢ /sf

WALL TILE
9x12 ITALIAN
99¢ /sf

FRENCH PATTERN
TRAVERTINE
\$3.99 /sf

CHISLED ITALIAN
PORCELAIN
20x20 **\$2.99 /sf**

LAMINATE
AS LOW AS
99¢ /sf



◆ LIMESTONE ◆ LINERS ◆ MARBLE ◆ MEDALIONS ◆ COUNTERTOPS ◆ WOOD ◆ LAMINATE

2 LOCATIONS TO SERVE YOU

1075 W. 9th Street
Upland CA 91786
Phone (909) 949-2000
Fax (909) 949-2060

MON-FRI 08:30 am - 6:00 pm
SAT 09:00 am - 5:00 pm
SUN 10:00 am - 4:00 pm

1111 W. 9th Street
Upland CA 91786
Phone (909) 932-1111
Fax (909) 932-0069

FINANCING AVAILABLE

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱՐՔԵՐ

ՈՐԴԵԳՐԻ ՍԸ ՈՂԻՍԱԿԱՆԸ...

ԳԵՈՐԳ ՔԵՕՇԿԵՐԵԱՆ

Մարդիկ գալակ կ'որդեգրեն մի քանի պատճառներով: Առաջինս...

Վերոյիշեալ վերջին դասակարգին կը պատկանին աշխարհահռչակ դերասանուհիներ Անճելինա Ժօլին եւ Մատօնան: Ասոնք երկուքն ալ ունենալով հանդերձ իրենց հարազատ գաւակները, դիմած են որդեգրութեան ապահով եւ հանգիստ կեանք մը հայթայթելու համար լքեալ այդ որբերուն:

Այսպէս՝ Անճելինա Ժօլի որդեգրած է երկու գաւակներ, մէկը Եթովպիայէն եւ միւսն ալ Գամպուիայէն: Իսկ Մատօնան որդեգրած է դարձեալ երկու գաւակներ՝ Ափրիկէի Մալաուի երկրէն:

Պարզ մահկանացու ամերիկացիներ սակայն որդեգրութեան համար կը դիմեն կամ Ռուսիոյ եւ կամ ալ Չինաստանի: Չինաստան միայն աղջիկ որբերու արտօնութիւն կու տայ որդեգրութեան՝ որովհետեւ հոն գոյգերու թոյլատրուած է միայն մէկ գաւակ, մարդկային աճի առաջը առնելու համար: Եւ քանի որ գոյգեր կը փափաքին ունենալ մանչ գաւակ, աղջիկ գաւակը կը զրկուի որբանոց՝ որդեգրութեան համար:

Անցեալ տարի միայն Ռուսիայէն ամերիկացիներ որդեգրած են աւելի քան 1,500 որբեր: Այս որբերը բնականաբար կը տառապին ջղային հիւանդութիւններէ եւ շատ մը բարդոյթներէ, հասկնալի պատճառներով: Այս կարճ ներածականէն ետք՝ հիմա գանք մեր բուն պատմութեան:

Թեւեալ նահանգէն առանձինն ապրող կին մը որդեգրած է եօթը տարեկան մանչուկ մը՝ Ռուսիայէն: Վերջերս միայն այդ կինը՝ համբե-

րութիւնը հատած ըլլալով, մանչուկը առանձինն օդանաւ կը դնէ եւ կը ղրկէ Ռուսիա: Նիւ Եորք քաղաքէն Մոսկուա՝ թռիչքը կը տեւէ տասը ժամ, դեռ նկատի չառած թռիչքի առաջին հանգրուանը՝ Թենըսիէն դէպի Նիւ Եորք...

Միջազգային մեծ աղմուկ պատճառեց այս անմարդկային արարքը, տակաւին չըսելու համար երկու բարեկամ երկիրներու միջեւ գոյութիւն ունեցող դիւանագիտական կապերու սպառնացած վտանգը: Հիմա պահ մը մտածենք, եթէ այդ անհանդարտ գաւակը իր հարագատ գաւակը ըլլար՝ ի՞նչ պիտի ընէր մեր խենթ ու խելար մայրը... Ուր պիտի ղրկէր գայն, եթէ անշուշտ ընդունող մը ըլլար գինք:

Որպէս հետեւանք այս անախորժ դէպքին՝ հիմա Ռուսիոյ կառավարութիւնը բոլորովին արգիլած է իր որբերու որդեգրութիւնը ամերիկացիներու կողմէ: Տուժողը նորէն անմեղ որբերն են:

ԴԱՐՁԵԱ՛Լ ՄԱՐԼԻՆ ՍՈՒՆՐՕ...

Աշխարհահռչակ դերասանուհի Մարլին Մունրօ երկար չապրեցաւ: Ան 36 տարեկան հասակին մահացաւ՝ անորոշ պայմաններու ներքոյ: Կը կարծուի թէ չափէն աւելի թմրեցուցիչ գործածած ըլլալն էր անոր կանխահաս մահուան պատճառը...

Մարլին Մունրօյ երեք անգամ ամուսնացած ու ամուսնալուծուած պատասառի աստղ մըն է, որուն հռչակը տարածուեցաւ աշխարհով մէկ՝ ներառեալ Սպիտակ Տունը, որու այն ժամանակուայ բնակիչն էր երիտասարդ եւ ներկայանալի Նախագահ Ճան Քենեդին:

Ատենին՝ շատ մը փափառներ սկսան շրջիլ Մարլին Մունրօյի եւ Նախագահ Քենեդիի միջեւ տեղի ունեցած գաղտնի սեռային յարաբերութեան մը շուրջ: Ոմանք բամբասանքի վերագրեցին, իսկ ուրիշներ ալ անկարեւոր դէպք մը նկատեցին, որ պէտք էր հետապնդուէր: Եւ այդպէս ալ եղաւ:

ԱՆԱՂՍՈՒԿ ՄԵԿՆՈՒՄԸ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՄԱՍՈՒԼԻ ՆԱՅԱՊԵՏ՝ ՍԸԼՅԵՄ ՔԱՐԱՄԻՆ

Շար. էջ 5-էն

Քարամ այն բացառիկ անձնաւորութիւններէն էր, որ իր պաշտօնակիցներուն ու գրչեղբայրներուն նկատմամբ ունէր հոգատար վերաբերմունք, կը տածէր անհուն սէր, կը պաշտպանէր անոնց իրաւունքները, կը գործէր անշեղ պարկեշտութեամբ, ուրախ թէ տխուր առիթներով, լաւ թէ վատ օրերուն:

Հայութեան նկատմամբ իր զգացումները անսահմանօրէն ջերմ էին, կապերը՝ ամրապինդ, գործակցութիւնները՝ արդիւնաւէտ:

Կը յարգէր իր հայ պաշտօնակիցները, կը փնտռէր անոնց ընկերութիւնը, կը հետաքրքրուէր անոնց ասպարէզով, կը գնահատէր անոնց աշխատանքը, կը գոհացնէր անոնց պահանջները, հոն ուր կարիքը կը զգացուէր կամ անհրաժեշտութիւն կը տեսնուէր:

Լիբանանահայութիւնը իրեն համար համահաւասար համաքաղաքացի էր, արժեւորելով անոր կառուցողական դերակատարութիւնը լիբանանեան կեանքին մէջ, ինքզինք չըջապատուած զգալով անկեղծ հայրորդիներով:

Յաճախ կը հետաքրքրուէր լիբանանահայ մամուլի գործընթացով, հայ խմբագիրներու ու լրագրողներու վիճակով, անձնապէս հետս հեռաձայնային կապ հաստատելով կամ իր քովը հրաւիրելով, ուշի-ուշով լսելով, ապա տալով իր խորհուրդներն կամ թելադրութիւնները, երբեմն ալ հեղինակաւոր խօսքը:

Ոչ միայն անտարբեր չէր, այլեւ գործնապէս ու լրջօրէն զօրավիգ էր Հայկական Հարցին՝ Հայոց Յեղասպանութեան ընդունման ու ճանաչման, իր մամուլը լայնօրէն բանալով այս մասին:

Կորուսող ծանր է, մեկնումը՝ անժամանակ, յատկապէս այս հանգրուանին, երբ Լիբանանը պէտք ունէր իր խօսքին ու գրիչին:

Բիւր յարգանք իր վաստակին եւ յիշատակին:

Պէյրութ, Լիբանան

Ծանօթ. Լիբանանի խմբագիրներու սենտիքայի նախագահ Մըլիէմ Քարամ իր մահկանացուն կնքեց 22 Մայիսի առաւօտուն, սրտի տագնապի պատճառով: Տեղի ունեցաւ պաշտօնակալ ու համաժողովրդական յուղարկաւորութիւն-թաղում, լիբանանցի, արաբ թէ օտար պաշտօնակիցներու մասնակցութեամբ:

Վերոյիշեալ փափառները վերատին կենդանացան երբ 18 Մայիս, 1962-ին՝ Նիւ Եորքի նշանաւոր Մէտիւրն Սքուէր Կարտընի պերճաշուք հանդիսարանին մէջ, Մունրօ «Ուրախ Տարեդարձ, Պարոն Նախագահ» երգեց: Հետաքրքրական է գիտնալ որ այդ օրուայ դերասանուհիին հագած հագուստը՝ յետագային աճուրդով 1.26 միլիոն տոլարի ծախուած է...:

Այսքանը արդէն շատոնց պատմութեան անցած է: Ինչ կը վերաբերի ներկային՝ բաւական զարմանալի է, հիմա բացատրեմ: Ուրեմն վերջերս Մարլին Մունրօյի պատկանած գանազան իրերը դարձեալ աճուրդի հանուած են, եւ այս անգամ Լաս Վեկասի գագիւնոներէն մէկուն սրահին մէջ:

Նշանաւոր աստղի մը եւ կամ

քաղաքական յայտնի անձնաւորութեան մը անձնական իրերը՝ յետ մահու, կրնան աճուրդի դրուիլ եւ հետաքրքրուող մարդիկ ձեռք կը ձգեն գանոնք որպէս յիշատակ, վճառելով մեծաքանակ գումարներ: Ասոնց մէջ զարմանալի չէ տեսնել հագուստներ, գլխարկներ, զարդեղէններ եւ կամ նոյնիսկ կօշիկներ: Սակայն Մունրօյի կուրծքի շողարձակուած մէկ նկարը՝ (X-Ray) քիչ մը անհաւատալի է, բայց իրաւ:

Եղբայր, ինչի՞ կը ծառայէ կուրծքի վանդակի լոկ ոսկորները յայտնաբերող այդ նկարը, որուն համար Աստուած գիտէ որքան գումար պիտի պահանջուի...: Բայց մարդիկ տարօրինակ են, չէ՞: Ուրեմն ամէն բան ակնկալելի է այս երկրին մէջ եւ ոչ մէկ բան սուրբ է ու անձնական, վերջ:

Advertisement for Bedros S. Maronian insurance services. Includes logos for Blue Shield of California and A.B.A. Insurance Services, contact information (818) 500-9585, and a cartoon illustration of a man in a suit.

ՎԱՐՉՔԴ ԿԱՏԱՐ, ԴՈԿՏ. Է. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

Շաբ. էջ 6-ին

Ուսուցչուհի Մարինե Քելեան, իսկ «Սփիւռք» լաբային քառակույտ (ուր կը նուազէր նաեւ մեծարեալի հանգուցեալ եղբայրը), հրամցուց երկու կտոր, որոնք մեծապէս գնահատուցան ներկաներուն կողմէ: Հայկական բաժանմունքէն նախակրթարանի հայերէնի ժրգան ուսուցչուհի Տիկ. Մարալ Ոսկեան սքանչելիօրէն մեկնաբանեց Արփի Չամբասի «Ի՞նչ ես փնտուում» հայ ուսուցիչին նուիրած քերթուածը, իսկ մեծարեալի աւագ դուստրը երաժշտութեան ուսուցչուհի Օրդ. Արուս Անդրէասեան, օրուան հանդիսութիւնը ամբողջացուց դաշնամուրային գեղեցիկ կտորով՝ ի պատիւ իր մօրը:

Լուսասահիկներու ցուցադրութիւնը, որ կ'ընդգրկէր Դոկտ. Է. Անդրէասեանի կեանքի վերջին չորս տասնամեակները, եկան գոյնի ու պատկերի լեզուով լուսաբանելու անցնող բեղմնաւոր տարիներու լուսաշող ու ստեղծագործական յաջողութիւններով լի ժամանակահատուածը: Ահաւասիկ մայր էլլին նուիրեալ ու հոգատար կողակիցը ամուսնոյն՝ Արային, մանկավարժական տարիները, դէպի հայրենիք իր տարած խումբերը, նկարները, որոնք սողանցեցին մեր դիմաց:

Յուզիչ էր մոմավառութեան յա-

ջորդած մեծարեալի խօսքերը: Դոկտ. Է. Անդրէասեան մէկիկ-մէկիկ իր շնորհակալութիւնները յայտնելէ ետք բոլոր ելոյթ ունեցողներուն, իր խոր երախտագիտութիւնը յայտնեց ՀԲԸՄիութեան, «ինչ որ ըրի», ըսաւ ան, «ըրի որպէս մանկավարժ իմ պարտականութիւնս»: Ան շեշտեց թէ ուժգնօրէն կը հաւատայ հայ ինքնութեան գօրացման՝ կրթութեան ու դաստիարակութեան միջոցով, որ կը փոխանցուի սերունդներուն հայ դպրոցին խողովակով:

Դոկտ. Է. Անդրէասեան ծնած է Լիբանան, ապրած է Պաալպէք եւ նախակրթութիւնը ստացած է Ջահլէի մէջ: 1974-ի հայրենականը իր ընտանիքը կը տանի դէպի մայր հայրենիք: Այստեղ ան կը հանդիպի իր նման հայրենասէր եւ ուսումնատենչ ապագայ կողակցին՝ Անդրէասեան յայտնի գերդաստանի որդի Արային, ու միասին կը կազմեն ընտանեկան իրենց տաքուկ բոյնը:

2006-ին արժանացած է Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ շքանշանին Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ:

Վարձքը կատար, հայ մշակ, յարգելի դոկտոր մանկավարժ, սքանչելի խորհրդատու, մեծ քոյր ու ազնիւ հայուհի Դոկտ. Է. Անդրէասեան:

Դոկտ. Մինաս Գոնեայեան

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ


Յատկանշական է, որ ձեր կրթանուէր գործունէութիւնը սկսեալ հայրենիքէն եւ յատկապէս վերջին 35 տարիներուն ՀԲԸՄիութեան Միացեալ Նահանգներու վարժարաններուն մէջ, շաղախուած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ազգանուէր ծրագիրներուն, արժանաւորապէս կը պարգևատրուի այսօր ՀԲԸՄ-ի նախագահի մրցանակով:

Սոյն մրցանակը, որ կը խորհրդանշէ Միութեան բարձր գնահատանքը հայ մշակոյթի, հայ կրթութեան եւ հայեցի դիմագիծի կերտումին ու պահպանումին սատարող ձեր աշխատանքին համար, մասնաւորաբար մեր վարժարաններէն ներս կրթական ծրագիրներու մշակումին, այժմեականացումին ու որակաւորումին ուղղութեամբ, միաժամանակ կ'արտայայտէ մեր խոր համակրանքը, յարգանքն ու երախտագիտութիւնը ձեր նուիրեալ, հաւատարմ եւ հաւատարիմ աշխատանքին ու տիպար հայ տիկնոջ, ծնողի եւ դաստիարակի օրինակելի վարքին հանդէպ:

Պերն Սեդրակեան
Նախագահ ՀԲԸՄիութեան

«ԱՄՆ հասնելուն պէս ձեր ընտանիքով, Դուք անխոնջ եւ խանդավառ ոգիով լծուեցաք ամերիկեան կրթական համակարգի ուսումնասիրութեան, որուն միացնելով հայրենիքի մէջ ձեր տարիներու ուսումն ու փորձառութիւնը, Դուք դարձաք Ձեր ուրոյն մօտեցումը ունեցող կրթական մշակ մը»:

Փրոֆ. Գեորգ Պարտազեան
Դասախօս Միջիկըն Համալսարանի
Հայոց Լեզուի ու Գրականութեան



ԹՄՄԻ «ՈՒՍՈՒՑԻՉ ՍԸ ՀՈՎԱՆԱԴՈՐԷ»

Շաբ. էջ 6-ին

հրաւիրեց զայն որ ներկայացնէ իր պատգամը:

Յանուն Թէքէեանի անուան վարժարաններու անձնակազմին, Գայանէ Մուրատեան փոխանցեց բոլորին երախտագիտութեան զգացումները, նշելով թէ Հայաստանի մէջ հայ ուսուցիչը գուցէ նուազագոյն վարձատրուող մասնագէտը եղած է, իսկ շնորհիւ «ուսուցիչ մը հովանաւորելու ծրագրին», ան հասկցած է թէ իր աշխատանքը գնահատուած ու արժեւորուած է, եւ աւելի եռանդով փարած է իր առաքելութեան, որ իր դրական ազդեցութիւնը ունեցած է աշակերտին վրայ, աւելի խանդավառութեամբ մօտենալու ուսման ընկալումին: Այսպէսով բարձրացած է մեր դպրոցներու ուսման մակարդակը, ուր կը տիրէ Վահան Թէքէեանի գրական ու ազգային ոգին, տեղի կ'ունենան միջ-դպրոցական թէքէեանական օրեր, շարագրութեան մրցանքներ, արեւմտահայերէնի ծանօթացում, մեր դպրոցներու գրողարանները ամէն տարի կը ճոխանան 20-30 նոր գրքերով ու կը բարձրանայ մեր դպրոցներու վարկը:


Յայտագրի ընթացքին պրն. Նազարէթեան պարբերաբար յայտարարեց նախապէս եւ յայտագրի ընթացքին կատարուած նուիրատուութիւնները, եւ հրաւիրեց ԹՄՄ-ի Արմենական երիտասարդներու խումբը, որոնք երկու տարի առաջ խմբային այցելութեամբ մը մեկնած էին Հայաստան եւ

Երեւանի Թէքէեան վարժարանին մէջ կատարած էին սրահի մը բարենորոգման աշխատանքը: Իրենց Հայաստան կեցութեան ամբողջ շրջանին, Գայանէն հոգացած ու կազմակերպած էր անոնց գործունէութիւնն ու պոստյոնները: Երիտա-

սարդները այս առթիւ կրկին անգամ յայտնեցին իրենց շնորհակալութիւնը, Գայանէին նուիրեցին ժամացոյց մը, իսկ նոր հիմնադրամին նուիրեցին 2000 տոլար:

Կեդրոնական Վարչութեան երկարամեայ անդամ դոկտ. Արշաւիր Կէօնճեան իր գնահատանքի խօսքերուն մէջ յիշեց, թէ 2000 տարուան ԹՄՄ-ի տարեկան Պատգամաւորական ժողովին ընթացքին, որ գումարուած էր Լոս Անճելըսի մէջ, նորանկախ Հայաստանի բազմաթիւ կարիքներէն կրթական մարզին օգտակար ըլլալու «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագիրը մշակուած եւ միաձայնութեամբ որոշուած էր ներկաներուն կողմէ: Այս աշխատանքը յարաճուն յաջողութեամբ առաջին իսկ օրէն գլխաւորած ու առաջնորդած էր տիկին Մարօ Պետրոսեան:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Վազգէն քնն. Պոյաճեանի քաջալերական խօսքերով եւ օրհնութեամբ վերջացաւ այս շինիչ ու պատուաբեր ձեռնարկը: Յիշենք թէ, նոյն օրը, որ Համբարձման օրն էր, Գայանէ Մուրատեան ընկերակցութեամբ տքթ. եւ տիկին Արզումանեանի, այցելած էր ՀԲԸՄ Արմէն-Քէպէք Ալեք Մանուկեան վարժարան, ուր Յ-րդ դասարանի աշակերտները, իրենց ուսուցչուհի տիկին Լիզա Սվաճեանի գլխաւորութեամբ, Համբարձման Տօնին առիթով սրահի բեմին վրայ սարքած էին ճոխ սեղան մը իրենց ստուներէն բերուած ուտեստեղէններով, ու շուրջապար բռնած էին սեղանին շուրջ: Անոնք անմիջապէս այցելուները հրաւիրեցին իրենց խնճոյքին եւ բաժնեկից դարձուցին զանոնք վիճակ քաշելու աւանդութեան:



ARMENIAN IDENTITY HARVEST
PRESENTS


3rd Annual Armenian Harvest

SATURDAY
JUNE 26, 2010
12:00 PM - 8:00 PM
VICTORY PARK
2575 PALOMA STREET, PASADENA


FOOD • LIVE MUSIC • BOOTHS
CHILDREN'S ACTIVITIES
FREE ADMISSION • FREE PARKING

CO-SPONSORED BY:
THE CITY OF PASADENA

FOR MORE INFORMATION PLEASE EMAIL:
armenianidentityharvest@gmail.com

Join our friend list on  with **KHATCHIK CHAHINIAN**

Come and discover your identity!



ԷՋԵՐ՝ ԻՐԱՔԻ ՀԲԸՄԻՈՒԹԵԱՆ ԱՆՑԵԱԼԵՆ

Շաբ. էջ 7-16
պահ

Տոբթ. Յակոբ Զօպանեան՝ խորհրդական

Յովհաննէս Յովհաննէսեան՝ խորհրդական

Տիկ. Սառա Թադէոսեան՝ խորհրդական

Տիկ. Վարդուհի Ալեանաք՝ խորհրդական

Տիկ. Մարիցա Թադէոսեան՝ խորհրդական

1931-ին Մասնաճիւղը կ'ունենայ 106 անդամներ:

Այդ թուականէն ետք Միութեան կազմակերպութեան օրէնքները կ'ենթարկուին փոփոխութեան, երբ Իրաքի պետութիւնը կը հրահանգէ, որ Միութիւնը արձանագրուի իբր տեղական միութիւն:

Միութեան վաստակաւոր ռահվիրայ անդամ, բարերար եւ նախկին ատենապետ յանգուցեալ Մարտիրոս Իսկէնտէրեան, յանդիպման մը ընթացքին 1996-ին, յայտնեց, թէ Իրաքի հայրենասէր թագաւոր Ֆէյսալ Ա. Իպըն Հուսէյն, որ հայասէր թագաւոր մըն էր, 1932-ին երբ Անգլիա կ'այցելէր, տիար Գալուստ Կիւլպէնկեան, որ Իրաքի քարիւղի ընկերութեան մէջ «IPC» 5% բաժին ունէր եւ այն տարիներուն՝ 1930-1932 թ., ՀԲԸՄիութեան ատենապետն էր, կը տեսակցի Ֆէյսալ Ա. թագաւորին հետ եւ կը խնդրէ, որ ան արտօնէ Միութեան Իրաքի մասնաճիւղը կապուած մնայ Կեդրոնին, սակայն թագաւորը կը մերժէ՝ պատճառաբանելով, թէ Իրաքի հրեայ եւ պարսիկ համայնքներն ալ պիտի պահանջեն, որ իրենց միութիւնները նոյն ձեւի կապեր ունենան արտերկիրներու իրենց մայր միութիւններուն հետ, բան մը, որ կը հակասէ Իրաքի կառավարութեան որդեգրած քաղաքականութեան, սակայն թագաւորը երբեք արգելք չունենար, որ կապերը շարունակուին Իրաքի Մասնաճիւղին եւ Մայր Միութեան միջեւ՝ ոչ պաշտօնական կերպով:

Միութեան կողմէ առնուած յաջորդ քայլերը ցոյց կու տան, թէ այդպիսի հրահանգ մը կամ նոր օրէնք մը գոյութիւն ունեցած է: Ըստ «Գեղարդ-Սուրիահայ Տարեգիրք»ին, Իրաքի ՀԲԸՄ-ը, 1934-ին կը ստանայ պետական վաւերացում, մինչ «Արեւելք Տարեգիրք»ին (1948) մէջ յիշուած է, թէ «Իրաքի ՀԲԸՄ-ը կազմուած եւ վաւերացուած է Իրաքի կառավարութեան կողմէ 12 տարի առաջ, իբրեւ զուտ տեղական բնոյթ ունեցող Միութիւն. պաշտօնական ոչ մէկ կապ ունի արտասահմանի ՀԲԸՄ-ին հետ, օգնած է աղքատներու, ճամբորդներու եւ այլն: Եկամտաւոր աղբիւրները եղած են ամսավճարներ, հանդէսներ, ներկայացում, պարահանդէս եւ այլն:

Միութեան խորհրդակցութեան նամակակցութիւնները շարունակուած են Կեդրոնին հետ երկար տարիներ, նոյնիսկ իր վերակազմութենէն ետք, մինչեւ 1960-ական թուականներու վերջերը, մինչ Միութիւնը միշտ հաւատարիմ մնացած է երկրի օրէնքներուն:

1937-ին Միութիւնը ողբացեալ Խոսրով Գուլումճեանի ատենապետութեամբ կը բոլորէ զարթօնքի ու ծաղկումի շրջան մը: Միութեան 1937-ի վարչութեան կազմը հետեւեալն էր.

Խոսրով Գուլումճեան՝ ատենապետ

Կարապետ Մելքոնեան՝ փոխ ատենապետ

Իսկէնտէր Ստեփանեան

Իսրայէլ Զօգեան

Նշան Յակոբեան

Սարգիս Զիւլէմեան

Լեւոն Շահոյեան

Այն տարիներուն էր (1936-1946), երբ Իրաքի առաջնորդ Ռուբէն եպս. Մանասեանի կարգադրութեամբ, Պաղտատի Սվաճեան վարժարանը հովանաւորուեցաւ Միութեան կողմէ, եւ առաջնորդ Մանասեանի կարգադրութեամբ նաեւ, անոր մատակարարութիւնը պայմանագրով յանձնուեցաւ 10 տարուան համար ՀԲԸՄ-ին:

Սվաճեան վարժարանի աշակերտութիւնը մեծամասնութեամբ աղքատ էր եւ Միութիւնը կը հոգար իրենց ուսումնական կրթութեանը: Կարօտեալները տասը տարի շարունակ ոչ միայն առանց փոխարժէքի հայեցի դաստիարակութիւն ստացան, այլեւ կէսօրները տաք կերակուր, եւ նոյնիսկ շատ կարօտեալները՝ գրեական պիտոյքներ:

1940-ականներու վերջին տարիներուն, Միութեան մաս մը անդամներ աշխոյժ դեր կ'ունենան Հայաստանի Օգնութեան Կոմիտէի, ինչպէս նաեւ Ներգաղթի Կոմիտէի աշխատանքներուն մէջ:

1948 թ., Միութեան վարչական կազմը հետեւեալն էր.

Խոսրով Գուլումճեան՝ ատենապետ

Կարապետ Մելքոնեան՝ փոխ ատենապետ

Իսրայէլ Զօգեան

Արամ Սեդեան

Գրիգոր Ալեանաքեան

Նշան Յակոբեան

Սարգիս Զիւլէմեան

Լեւոն Շահոյեան

Կոստան Զարիսեան

Միութեան գործունէութիւնը 1948 թ. վերջաւորութեան կը սկսի տկարանալու որոշ պատճառներու բերումով, եւ ապա Միութեան աշխատանքները կը դադրին, սակայն ան երբեք չի լուծուիր, իսկ այս վարչական կազմը կ'ըլլայ Միութեան վարչութեան վերջին կազմը՝ իր պատմութեան առաջին շրջանին: Իրաքի մէջ, Յուլիս 14, 1958-ին տեղի ունեցած յեղափոխութենէն ետք, Միութիւնը կը վերակազմուի պետութեան նոր օրէնքներուն պայմաններով, իբրեւ Իրաքեան բարեսիրական գրանցուած հաստատութիւն, կը վաւերացուի պետութեան կողմէ՝ ըստ ներքին գործոց նախարարութեան թիւ 14334 եւ 6.5.1959 թուակիր նամակով, եւ կը ճանչցուի իբրեւ Իրաքի ՀԲԸՄ անունով՝ իր Կեդրոնը ունենալով Պաղտատի մէջ. այդպիսով կը սկսի պատմութեան երկրորդ շրջանը, որուն ընթացքին Միութիւնը կը շարունակէ իր գործունէութիւնը մինչեւ օրս:

Լուս Անճելլա

ՇՆՈՐՀԱՅԱՆԴԵՍ ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆԻ ՆՈՐԱՏԻՊ «ԽՃԱՆԿԱՐ» ԳՐՔԻՆ

Շաբ. էջ 7-16

Ծակցութեան, որպէսզի սփիւռքահայութիւնը կարենար իր առջեւ ծառայող հակայական մարտահրաւէրներէն յաղթական դուրս գալ:

Պրն. Քէօսէեանի վերլուծական խօսքերէն ետք՝ Պրն. Պուռքեան հրաւիրեց Պրն. Նազգաշեանը, որ յիշելէ ետք Խոսրոզային շրջանի Հայաստանի գրողներուն փայլուն վիճակը եւ ներկայի նիւթական խեղճութիւնը թէ՛ հայրենիքի եւ թէ՛ ալ սփիւռքի գրողներուն մօտ, ան աւելցուց՝ «Բայց հակառակ այս բոլորին, զիրք հրատարակելու սովորութիւնը կը շարունակուի, որովհետեւ կան տակաւին «խենթեր» որոնք այնպէս կը հաւատան, թէ անհրաժեշտ է կենսունակ պահել հայ գրականութիւնը, որպէսզի գոյատեւէ մեր մշակութային ավանդութիւնը, որպէս զի ժողովուրդը կապուած մնայ մշակութիւն իբրեւ ամէնէն զօրաւոր միջոցը ազգապահպանման»: Իսկ նիւթական գրկանքներուն առընթեր հայ գրողին յաճախ կը զլացուէր նաեւ բարոյական գնահատանքը: Բայց Պրն. Նազգաշեան ինքզինք բախտաւոր նկատեց այդ տեսակէտէ, քանի որ Գանասահայոց առաջնորդը առաջինը եղած էր ձեռնարկելու նորատիպ հատորին լոյս ընծայման առիթով շնորհահանդէս կազմակերպելու եւ գրքին բովանդակութիւնը անձամբ ներկայացնելու: Պրն. Նազգաշեան ապա իր երախտագիտութիւնը յայտնեց ներկայ հանդէսը կազմակերպողներուն՝

գլխաւորութեամբ Տոբթ. Զարեհ Տէմիրճեանին եւ յայտագրին մաս կազմողներուն, յատկապէս Պրն. Գրիգոր Քէօսէեանին:

Պրն. Նազգաշեանին եւ հանդիսականներուն համար վերապահուած էր հաճելի անակնկալ մը, որուն համար Պրն. Քէօսէեան դէպի ամպիոն առաջնորդեց Պրն. Նազգաշեանը եւ խոշոր պահարանի մը մէջէն դուրս հանեց ապակեայ շրջանակի մէջ առնուած նկար մը: Երգիծանկար մըն էր, զոր գծած էր Պրն. Քէօսէեան եւ ջրաներկով զարդարած: Նկարը կը ներկայացնէր Պրն. Նազգաշեանը բնութեան մէջ՝ որսորդական տարազով: Կուրծքի գրպանին մէջ կ'երեւէր «Խճանկար» հատորին առջեւի կողքը, ուսին երկարափող հրացան մը, ծայրը՝ գրչաձեւ, իսկ մէջքին հաստիկ փամփուշտակալ գօտի մը, որուն վրայ փամփուշտներու փոխարէն... գրչածայրեր: Սոյն անակնկալը, որ արուեստի իսկական գործ մըն է, բացառիկ փայլ մը տուաւ հանդիսութեան՝ մեծ գոհունակութիւն պատճառելով Պրն. Նազգաշեանին եւ հանդիսականներուն, որոնք հանդէսէն ետք՝ հիւրասիրութեան պահուն առիթ ունեցան մօտէն դիտելու երգիծանկարը:

Հիւրասիրութեան ընթացքին՝ ներկաներ առիթ ունեցան խօսելու Պրն. Նազգաշեանին հետ եւ մակագրել տալու «Խճանկար»-ի իրենց օրինակները:

Ներկայ մը

Գագնահրատարակ

ԳՈՒՍԱՀԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԵԱԿՈՒԹԱՅԻՆ ՅԱՆՉԵԱՍՈՒՄՐԻ
& Արարատ Տան Էսքիճեան Թանգարանի

Կազմակերպող

Աշխարհաւնշուցի գեղանկարիչ՝
ԱՐՇԻԼ ԿՈՐՔԻ
Կեանքն ու գործերը

Բանախօս՝

Վիզապիթ եւ նտաւորական ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ
հեղինակ՝ ԱՐՇԻԼ ԿՈՐՔԻ ՎԱԿԻՆ

Տեղի կ'ունենայ Կիլիկի, Յուլիս 27, ժամ ԷՊՅԻ Արարատ Տան ԳՈՒՍԱՀԱՅ Թանգարանին մէջ

15105 Mission Hills Road, Mission Hills, CA 91343
Տեղեկութիւն՝ Եփր Թադէոսեան Գ. Եփրեմեան (818) 800-1976 օմ Թանգարան (818) 838-4862
E-mail agoschin@mindspring.com

Organized by

The Cultural Committee of the OIA
And Ararat Esqijian Museum

Lecture Evening
"The life and works of Arshile Gorky"
By Armenian novelist Sarkis Vahakn
The author of Arshile Gorky's Novel

Sunday, June 27, 2010, at 6:30 P.M. at the Ararat-Eskijian Museum
15105 Mission Hills Road, Mission Hills, CA 91343

For more info, please call Dr. Ohannes Kulak Avedikyan at 818-800-1976
Ararat-Eskijian Museum at (818) 838-4862

E-mail agoschin@mindspring.com

Reception

ՖՈՒԹՊՈՒԼԱՅԻՆ ՇԱՐՔԱԾ



Արդէն երկու շաբաթէ է, ինչ ամբողջ աշխարհը տարուած է առաջին անգամ Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում ընթացող Աշխարհի գաւաթի 19-րդ առաջնութեամբ: Ֆուտպոլային համաշխարհային իրադարձութիւնից առաջ սովորաբար ակնկալիքներն այնքան շատ էին լինում, որ Առաջնութեան մեկնարկից յետոյ սկսւում էր հիասթափութիւնների ալիքը:

Ֆուտպոլասէրները տրամաբանութեամբ, ծանօթ հաւաքականներն իրենց նախկին յաջողութիւնները պէտք է կրկին յաջող ֆուտպոլային հանդիպումներում, ինչը սովորաբար չի լինում առաջին հերթին այն պատճառով, որ ֆուտպոլը շատ արագ է զարգանում, եւ խորութեամբ այդ զարգացմանը չհետեւելու պատճառով իրականում չի յաջողում ընկալել այդ զարգացման տեմպը:

Ինչպէս մարզասէրները հետեւում են Առաջնութեանը՝ տանը եւ դրսում՝ սրճարաններում կամ գրասենեակներում, նոյն տրամաբանութեամբ էլ ընթանում է Աշխարհի առաջնութիւնը: Ընդ որում՝ երկու դէպքում էլ հիմնական խօսակցութիւնները տեղի են ունենում դրսում կատարուող իրադարձութիւնների շուրջ:

Առաջին դէպքում ֆուտպոլասէրներն իրենց հիասթափութիւններն են յայտնում այն հանգամանքի առնչութեամբ, որ պոտենցիալ յաղթող իրենց հաւաքականը Աշխարհի առաջնութեանը անհետաքրքիր խաղ է ցուցադրում՝ Ֆինանսական վնաս հասցնելով նաեւ իրենց, իսկ երկրորդ դէպքում տեղի են ունենում իրադարձութիւններ, որոնք շատ յաճախ խանգարում են ֆուտպոլին կամ պարզապէս այդպիսի տպաւորութիւն են թողնում:

Աշխարհի առաջնութեան խաղերից դուրս բազմաթիւ բողոքներ, դժգոհութիւններ եւ իրադարձութիւններ կան, որ արժանի են յիշատակման:

ՎՈՒՎՈՒՉԵԼԻՑ ՄԻՆՉԵՒ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԳՆԴԱԿ

Խաղից դուրս երկու իրադարձութիւններ էլ կան, որ ֆուտպոլի այս առաջնութիւնը ծանծարալի եւ անհետաքրքիր են դարձնում ֆուտպոլասէրների, պատասխանատուների եւ պարզապէս խաղացողների համար:

Առաջին բողոքը վերաբերում է ականջների ցաւ եւ շուրթերի ճաք առաջացնող հարաւաֆրիկեան վուվուզել ազգային գործիքին, որը շատերի համար անտանելի է դարձրել Աշխարհի առաջնութիւնը: Եւ չնայած համընդհանուր բողոք էր հասունացել այդ գործիքների մոնէթինգների հանդէպ, ՖԻՖԱ-ն որոշել է յարգել հարաւաֆրիկացիների ազգային մշակույթը եւ թոյլատրել տեղացի ֆուտպոլասէրներին թնդացնել մարզադաշտերը:

Երկրորդ բողոքը վերաբերում է Զամբուլանի անունը ստացած Առաջնութեան պաշտօնական գնդակին, որը մի շարք հաւաքականների կողմից արդէն լուրջ քննադատութիւնների է արժանանում, եւ կարծես հասունանում է մի այնպիսի սկանտալ, որ որոշ հաւաքականների պարտութիւններ կը պատճառաբանուեն հենց այդ գնդակի աննորմալութեամբ:

Ա. խմբակի դասաւորումը մինչեւ Յունիս 23

Table with 6 columns: Rank, Team, W, D, L, Goals, Points

Բ. խմբակի դասաւորումը մինչեւ Յունիս 23

Table with 6 columns: Rank, Team, W, D, L, Goals, Points

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ԱՄԵՏԻՍ ԲԱՅՐԱՄԵԱՆ



Table with 6 columns: Rank, Team, W, D, L, Goals, Points

Table with 6 columns: Rank, Team, W, D, L, Goals, Points

Մրցաշարքէն դուրս մնացին Ֆրանսան, Հարաւ-Ափրիկէն, Յունաստանը, Նիճերիան եւ Քամերունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԲԱԿԱՆ 100-ՐԴ ՏԵՂՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտպոլի ազգային հաւաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հաւաքականը 311 միաւորով 100-րդ տեղում է: Նախորդ ամսուայ համեմատ մեր ընտրանին մէկ հորիզոնականով նահանջել է: Բնականաբար, դասակարգման ցուցակում հաշուի առնուած չեն կայացած ընկերական հանդիպումների արդիւնքները, այլապէս մեր ընտրանին կարող էր աւելի բարձր դիրքում յայտնուել:

Գրեթէ անփոփոխ է մնացել լաւագոյն տասնեակը: Միայն 9-10-րդ տեղերում գտնուող Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հաւաքականներն են մէկը միւսի հետ իրենց դիրքերը փոխանակել: Յուցակը շարունակում է գլխաւորել աշխարհի հնգակի ախոյեան Պրագիլիայի ընտրանին (1611): 46 միաւորով պրագիլիացիներին զիջում են Եւրոպայի ախոյեան իսպանացիները, որոնք բաւական ժամանակ գլխաւորում էին դասակարգման ցուցակը: 3-րդ տեղում Փորթուգալիայի հաւաքականն է: Լաւագոյն տասնեակում են նաեւ Հոլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Արժանթինայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հաւաքականները:

Եւրոպայի 2012-ի առաջնութեան ընտրական մրցաշարում Հայաստանի հաւաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն ռուսները, որոնք 1015 միաւորով պահպանել են տեղը 11-րդ հորիզոնականում: 4 տեղով առաջադիմել եւ 34-րդ հորիզոնականում է հանգրուանել Սլովաքիայի հաւաքականը: Իռլանդացիները եւս 2 տեղով բարձրացել են ու այժմ 41-րդ հորիզոնականում են: Իսկ ահա մակեդոնացիները մէկ հորիզոնականով նահանջել են ու զբաղեցնում են 61-րդ տեղը: Խմբի յետնապահ Անդորրայի հաւաքականը 201-րդ տեղում է:

ՖԻՖԱ-ի ֆուտպոլի ազգային հաւաքականների դասակարգման յաջորդ հերթական ցուցակը կը լինի աշխարհի 2010-ի առաջնութիւնից յետոյ, որում կը լինեն մեծ փոփոխութիւններ:

«ԼՈՍ-ԱՆՃԵԼՍ ԼԵՅՔԱՐՏՍ» ԴԱՐՉԵԼ Է NBA-Ի ԱՄՈՅԵԱՆ

Ազգային պասթեթպոլային ասոցիացիայի (NBA) այս տարուայ առաջնութեան ախոյեան է դարձել «Լոս-Անճելլոս Լէյքըրս» թիմը: «Լէյքըրսի» համար նուաճուած ախոյեանական կոչումը դարձել է թուով 16-րդը թիմի պատմութեան ընթացքում:

Թիմը վճռորոշ խաղում Յունիսի 18-ին Լոս-Անճելլոսում պարտութեան է մատնել «Պոսթըն Սելթիկսին»՝ 83-79 հաշուով: NBA-ի եզրափակիչ

խաղից առաջ հաշիւը 3-3 էր, եւ 7-րդ խաղի հաշիւը կանխորոշել է ախոյեանական տիտղոսակրին:

«Սելթիկսը ախոյեան է դարձել 17 անգամ: Վերջին անգամ նախանցած առաջնութեանը, երբ 4-2 հաշուով պարտութեան էր մատնել «Լէյքըրսին»:

Ստորեւ կու տանք աւարտական եօթը մրցումներուն արդիւնքները (սկիզբը նշուած են հիւրընկալ խումբերը):

Լոս Անճելլոս Լէյքըրզ - Պոսթըն Սելթիքս 102-89

Լոս Անճելլոս Լէյքըրզ - Պոսթըն Սելթիքս 94-103

Պոսթըն Սելթիքս - Լոս Անճելլոս Լէյքըրզ 84-91

Պոսթըն Սելթիքս - Լոս Անճելլոս Լէյքըրզ 96-89


Պոսթըն Սելթիքս - Լոս Անճելլոս Լէյքըրզ 92-86

Լոս Անճելլոս Լէյքըրզ - Պոսթըն Սելթիքս 89-67

Լոս Անճելլոս Լէյքըրզ - Պոսթըն Սելթիքս 83-79

ՀԱՅ ԴԻՑԱԶՈՒՆԸ ՆՈՒԱԾԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՈՍԿԻՆ

Շաբ. էջ 1-16



Ռուբէն Ալեքսանեան

Մրցակցութիւնից դուրս էր Հայաստանի հաւաքականի 20-ամեայ ներկայացուցիչ Ռուբէն Ալեքսանեանը: Մեծահասակների Եւրոպայի փոխախոյեանը Սոֆիայում մերձակայ հետապնդողին գերազանցեց 12 քլ-ով:

Պետք է նշել, որ յաղթանակը մեր մարզիկին հեշտ չտրուեց: Սակայն Ռ. Ալեքսանեանը պայքարում էր ոչ թէ մրցակիցների, այլ ինքն իր հետ: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Զաուրբեկ Նանիելը պոկում վարժութիւնում ցոյց տուեց 172 քլ արդիւնք, իսկ Ռ. Ալեքսանեանը պատուիրեց 180 քլ եւ այդ քաշը բարձրացրեց միայն երկրորդ փորձից: 190 քլ-ոց ծանրաճողը պոկում վարժութիւնում բարձրացնել մեր մարզիկին չյաջողուեց:

Իսկ հրում վարժութիւնում Ռ. Ալեքսանեանը յաղթեց հենց առաջին փորձից: Բարձրացնելով 212 քլ՝ Ռ. Ալեքսանյանը հրաժարուեց միւս մտտեցումներից, քանի որ հիմնական մրցակիցը՝ Զ. Նանիելը իր ելոյթն աւարտել էր 208 քլ արդիւնքով: Երկամարտում Ռ. Ալեքսանեանը հաւաքեց 392 քլ:

Աւելացնենք, որ Ռ. Ալեքսանեանի անձնական քաշն այս առաջնութիւնում 145 քլ էր: Արժաթէ մետալակիր Զ. Նանիելի անձնական քաշը 109 քլ էր:

1785 E. Washington Blvd. (corner of Allen)
Pasadena, CA 91104
(626) 794-7026
Hours: Mon. - Sat., 9am - 8pm
Closed Sunday

MISSION
Wine & Spirits

825 W. Glenoaks Blvd. (corner of Highland)
Glendale, CA 91202
(818) 242-0683
Hours: Mon. - Sat., 9am - 8pm
Closed Sunday

EVERYDAY LOW PRICES!

	Grey Goose Vodka \$21.99		Chivas Regal 12 Years Scotch Whisky \$16.99		Cazadores Reposado Tequila \$19.99		Hennessy VS Cognac \$20.99
	Skyy Vodka 1.75L \$17.99		Dewar's 12 Years Scotch Whisky \$17.99		Milagro Silver Tequila \$14.99		Courvoisier VS Cognac \$16.99
	Russian Standard Vodka 1.75L \$18.99		Jack Daniel's Old No. 7 Tennessee Whiskey \$14.99		Corzo Silver Tequila \$29.99		Jacques Cardin VSOP Cognac \$15.99
	Roberto Cavalli Vodka \$29.99		Dewar's White Label 1.75L \$25.99		1800 Silver or Reposado \$16.99		Jose Cuervo Especial \$9.99
	Three Olives Vodka 1.75L \$17.99		Patron Silver Tequila \$31.99		El Jimador Reposado Tequila \$14.99		Hennessy VSOP Cognac \$32.99
	Skyy Vodka \$9.49		Ballantine's Scotch Whisky 1.75L \$16.99		Don Julio 1942 Tequila \$79.99		Noy 7-Yr Armenian Brandy \$21.99

HUGE SELECTION! UNBEATABLE DEALS!

*This ad expires on 07/03/10 • 12 or more bottles (Mix & Match) • We reserve the right to limit quantities • No CCs • Sales tax excluded
• Prices subject to change without notice • Ad prices may remain in effect longer than the time period indicated
All items are 750ml in size unless specified.